Ն.՝ 4634 — 1881 ՄԱՅԻՍ 4 ԲԱԶԱՐ ԻՐԹԷՍԻ — 22 ԻՆՃԻ ՍԷՆԷ — ԱԼԵՍՖԱՐԱՆԿԱ ՄԱՅԻՍ 16 ԲԱԶԱՐ ԻՐԹԷՍԻ — Ն. 4634

ԳԻՆԱԹԼԱՐ

Իսթանպոլ իչին՝
Պիր սէնէ մէճիտիյէ 10
Այլը այ՝ » 5
Իւչ » » 2 1/2

Պէր նիւսխէ 40 փարա։

Թաշրայար իչին
Պիր սէնէ, մէճիտիյէ 12
Այլը այ՝ » 6
Բոսթա իւճրէթի պիրէ այիտ տիր։

Մասիսի Էջերեան

ՄԻԻՆԱՏԻՍ ԷՐՃԻԵԱՍ

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իչին սաթըրը 3 ղ
Իքինճի » » » 2 ղ
Իւչիւնճիւ » » » 1 ղ

Իլան արբասընա գօնուլմասան իլանաթ ու իխթարաթըն սաթըրը 5 ղ։

Մէքթուպլար Կ. Թ. Փանոսեան իմինէ կաղըլըր
Իսթանպոլտա, Գալաթատա Բէնշէնպիհ-պաղարընտա Իբոյ խանընտա Ն. 41։

40 ՓԱՐԱ. — ՌՃԿԱԾ ՄԱՅԻՍ Հ — ՌՃՂԱ ՃԷՄԱԶԻԼ ԱԽԸՐ ՀԷ — 40 ՓԱՐԱ.

ԹԷԼԷԳՐԱՖ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Սոֆիա, 14 մայիս

Պուլկարիսթան բրէնսի, պէհանամէսինի նէշը իտէլի հէր կիւն դադարտան թէշէ-քիւրնամէլէր իլէ հէյէթի մէպուսէլէր դադալ իթմէքտէ տիր։

Պունարընըն ճիւմլէսի, միշարիլէյհին հարէքէթինի թահսին իլէ, բրէնսէ թէվճիհիհ, վէ միշարիլէյհին զաթընա պէհանը էնիյյէթ իտիւօրար։

Բէօսմէնտիրէ Միւղիման էմլաքընըն թէսվիհէսինէ մէմուր օլան գումիսիոն ալէյհինտէ, ալէագասարլար թարաֆընտան բէք չօղ չիքահէթլէր վէ տավալար զուհուր իթտիկինտէն, Պուլկարիսթան հիւքիւմէթի մէղքիւր զօմիսիոնու լաղվ իթմիշ տիր։

Վիէննա դաղէթասրը, ամի իւզ զիքր թահրիրատը թէլէկրաֆիէյի նէշը իթմիշէր տիր։

Տէրիսատէթ, 12 մայիս

Պուլկարիսթան նիդամնամէսինատէ ամի իւզ զիքը թասիլատը, բրէնս թարաֆընտան թայէպ օլունատուղու մուհադագ տիր։

Եվիէլա, մէճլիսի մէպուսանընն ինթիխապ իլէ թայէին օլունան ազասընըն ադալմասը.

Սանիէն, մէմուրինի հիւքիւմէթին, միլլէթ մէճլիսինատէ ադա օլմալարընըն մէնի.

Սալիսէն, ազդուսան ազդուսա բրէնս թարաֆընտան թայէին օլունան ադալարընն արթմասը։

Մալիսմաթը մէղքիւրէ մուվաֆքը-դը սբհհէթ տէյիլ տիր։

Բարիս, 14 մայիս

Բէյլիսի ճիւմհուրուն պիր գադարնամէսիյլէ, Թունուսուն Ֆրանսա զօնօլօսու Մ. Բիւսթանա, պիրինճի սընըֆ սէֆիր իւնվանը ալթընտա, Թունուս սէֆարէթի թէվճիհ օլունմուշ տուր։

Բէթրէսպուրկ, 13 մայիս

Ռուսիա Ցարը, հէյէթի վիւքէլանընն խթիֆասընը դադալ իլէ, ժէնէրալ Ինեաթիէֆի եէնի պիր դադինէթօ թէշքիլինէ մէմուր էյլէմիշ տիր։

Բարիս, 13 մայիս

Աեան մէճլիսինատէ, բէյլիսի վիւքէլա Մ. Ժիւլ Ֆէրրի, Թունուս պէյլինին սուլհ վէ թէէմինաթ մուահէտէսինի իմզալամմշ օլատուղունու պէհան իթմիշ տիր։

Ինչպս մուահէտէ մուճիպինճէ, տէմիշ տիր բէյլիսի միշարիլէյհ, Ֆրանսա էճնաբը հալաէ, ասայիշ ու ինթիզամին մուհաֆազասը, վէ հուսուսա վէ սէվահիլին էմնիյյէթի իչին, Թունուստա միւնասիպ կէօրտիկիւ նօգթարատա ասքէր իգամէ իթթիրէճէք տիր։

Ֆրանսա հիւքիւմէթի, Թունուս պէյլինին դոթընը, խանէտանընը վէ հիւքիւմէթինի թէէմին գելմադատա տըր։

Ֆրանսա հիւքիւմէթի, պէյ իլէ սայիր տէվլէթլէր միեանընտա էլէեվմ մէվճուտ օլան քեաֆֆէյի ահանամէլէրին իճրասընա քէֆալէթ իյլէմէքտէ տիր։

Գունտան պէօյլէ Թունուս պէյի, էվվելճէ Ֆրանսա իլէ ուղաշմադագա, հիչ պիր հիւքիւմէթլէ մուահէտէ ադա իտէմէճէք տիր։

Ֆրանսա, Թունուսուն սայիր հիւքիւմէթլէր նէզտինտէ քի մէնաֆիինի հիմայէ իյլէեճէք տիր։

Ֆրանսա, պէյ իլէ պիր իթթիֆագ, քեաֆֆէյի տէվլայրի հիւքիւմէթի իսլահ իթմէք իւզրէ, Թունուսուն ումուրը մալիեէսինի թանզիմ իտէճէք տիր։

Ֆրանսա ալէյհինէ գրեամ իթմիշ օլան աշիրէթլէրին թէէմինէ իտէճէք օլատուղրը թաղմինատը հարպիեէ մզգաարընը թայէին իթմէք իւզրէ, ախիրէն պիր մուդավէլէնամէ եաբըլատագ տրը։ Վէլհասրլ Թունուսուն ճիհէթի ճէնուպիեէսի սէվահիլինատէն էօրհա վէ մուհիմմաթը հարպիեէ կիրմէսի, ճէզայիր իչին ատյիմի պիր մուսիթարա տիմէք օլատուզունատան, պու խուսուս Թունուս պէյի թարաֆընտան մէն օլունաճագ տրը։

Լօնտրա, 14 մայիս

Բօմատան Թայմս զազէթասընա աթիտէքի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր.

«Իթալիա հիւքիւմէթի, Ֆրանսա իլէ Թունուս միեանէսինատ ագտը մուահէտէ օլունատուզունուն խապերինի ալրը ալմագ, տեվլէթլէր թարաֆընտան, Թունուսուն էճզայի միւթէմիլեէյի տեվլէթի Ալիեէաէն օլատուղու էասաբ իւզէրինէ խթիլնատ խալէրէք, Ֆրանսատա, Սիրմեէֆանօս մուահէտէսի թէագիդ իչին Պէրլին գոնկրէսի հուզուրունա կէթիրիլմիկի կիրպի, Ֆրանսադ ժէնէրալընն Թունուս պէյլինէ իմզալամաթարաղը ահանամէնին տակի պիր հէյէթի տիւէյրեէ ճանիպինատէն թէագիդ խալէմէսինի թէքլիֆ իթմէք իւզրէ, տեվլէթլէրի ըսդանալ իթմէլերի խուսուսունատա, տիւէլի էճնէպիեէ նէզտինտէ մուգիմ սիւֆէրաասընը մէմուր իթմիշ տիր։

«Բրէնս Պիզմարդ, տերհալ, Բօմատա մուդիմ Ալմանիա սէֆիրինի, վադը օլան պու թէքլիֆին ասլա թէագիդ վէ թէղէքքիւրինէ կիրիշմեէրէք, Թունուս մեսէլէսի հագգընատա հէր կիւնա գօնֆէրանս թասավվուրունու բէտատ իտէճէկինի Իթալիա հէյէթի վիւքէլասը բէյիսի Մ. Դաիրօլիեէ բէսմէն պէհան իթմէքլիկէ մէմուր դըրմշ տրը։»

Բօմա, 14 մայիս

Բիվաեէթէ կէօրէ, Մ. Դաիրօլի խթիֆասընը վիրմիշ տիր։ Քեաֆֆէյի զազէթասը, Ֆրանսա իլէ Թունուս պէյինատէ եաբըլան մուահէտէյի թահսին իտիեօրար։

Բօմա, 14 մայիս

Մէճլիսի մէպուսանատա, Մ. Դաիրօլի տէմիշ տիր քի, Թունուս վուզուլաթլարը միւնասէպէթիյլէ, հէյէթի վիւքէլա էօյլէ իֆատաթատա պուլունմուշ տուր քի, պու կիւնքի կիւնատէ հէյէթի մէղքիւրէ պու լիֆատաթը թէէքիա իյլէմէքտէ տիր։ Պինապէրին հէյէթի վիւքէլա, իրատա խալէն սիւլէրատէն հիչ պիրիսինի գապալ իտէմէզ։ Պունատան պաշգա մէղքիւր սիւալլէր, մէճլիսի մէպուսանընն վաղիեէթինատէն մէրպութ օլմադէ, վիւքէլա, ապրիլ 30տա թէշքիլ օլունան էքսէրիեէթի, հէյէթի ասլիեէսիյլէ մուհաֆազա իթմէք իւզրէ, մէղքիւր վաղիեէթի նազարը իթթիատա ալմատա պօրճու տուր։ Իշթէ պու ահվալ գարշըսընատա, հէյէթի վիւքէլա, քէնտի հէյէթէտէ իսթիֆասընը դրալ հաղրէթլէրինէ վիրմէքլիկի գարարլաշտըրմըշ տրը։ Իւմիտ իտէրիմ քի, տէվիշ տիր Մ. Դաիրօլի, խիթամը նութգունատա, խալէֆիէրիմ, պաշլանըմշ օլան իսլահատա տէվամ իտէճէքլէր տիր։

Գրալ, եէնի հէյէթի վիւքէլայը թէշքիլէ Մ. Սէլլաեը մէմուր իթմիշ տիր։

Բօմա, 15 մայիս

Մ. Սէլլա, թէշքիլի վիւքէլա մէմուրիյէթինի գապալ իյլէմիշ տիր։

Բարիս, 15 մայիս

Ամիրալ լա Բօնիէր-լը-Նուրի վէֆաթ իթթի։

Միլան, 15 մայիս

Թէէմին իտիլտիկինէ կէօրէ, գրալ մէճլիսի մէպուսանընն տաղրիմասընա մուվաֆֆագաթ իթմէմէքտէ իմիշ։ Մ. Սէլլանընն թահթը բրիեաէթինատէ օլարագ թէշքիլ օլունաճագ գապինէթօնուն բէք աղ վագրթի իմթիատա իտէճէկին զանն օլունուեօր։

ԱԺԱՆՍ ՐԷՕՑԹԸՐ

Լօնտրա, 16 մայիս

Պու սապահքի Թայմսըն Գալկիւթատան ալարագ նէշր էյլէտիկի պիր թէլէկրաֆա կէօրէ, Հէրաթ պէյհինատէ էմիր թարաֆընտան խիլէն թէտարիքատթ շիմտի իքմալ իտիլմիշ օլուպ, այնի վագրթատա չէհրի մէղքիւր իւզէրինէ իքի թարաֆատան հիւճում վուղու պուլաճագ տրը։ Պու հիւճում եադընատա իճրա իտիլէճէք տիր։

ՄԻԹՔԷՆԷՎԻՅԷ

Պու կիւնքի Ֆարտիւ Պօսֆոր զաղէթասընատա օգունատուղունա կէօրէ, Եունան մէսէլէսի հագդընատա եէնի պիր խապէր օլմաեբպ, անճագ Օսմանը մուրախասլարը եաղընատա, ադարատի վէ չիֆթլիքատթ հագդընատա սիֆէրատա պաղը եէնի թէքլիֆլէր արզ իտէճէքլէր տիր։ Շէրայիթի մէղքիւրէնին միզաքէրլէսինատէ ասնրա, մուրախասարը, տէվլէթի Ալիեէ իլէ Եունանիսթան արասընատա եաբըրատագ մուգավէլէ միւսվիտատէսինէ խթիամ վիրէճէքլէր տիր։

—Թունուս պէյի թարաֆընտան Պաղը Ալիեէ վիրուտա իտէն պիր թէլէկրաֆը թէրճէմէսի սուրէթի տիր. Ճանիպը Պաղը Ալիեէ 14 մայիս 1881.

Ճէսարատէ վիրուտինի արզ ու իչար էյլէտիկիմ Ֆրանսա ֆիրզադայի ասքէրիեէսի գօմանդանը բէնչէնպիհ ագշամը մէրքէզի հիւքիւմէթէ եադըլաշմը, վէ պատհու պիր պէօլուք սիվարի իլէ սէրաեբմա կէլէրէք, Ֆրանսա հիմաեէսինի միւթէզամնին պիր ահանամէյի իմզա էյլէմէքլիկիմի թէքլիֆ իլէ, ճէվապըմը ալմատագճա սէրբեստատ չըգմաեաճաղընը պէհան, վէ պունուն իչին եալընըզ 4 սաաթ մէօհլէթ վիրմիշ տիր։ Քէնարմի, մէրքէզի հիւքիւմէթիմիզ եադաշմը պիր օրատունուն ճէպրու թադեիդի ալթընտա կէօրտիւկիմատէն, նամուսսուզ վիդաեէ, վէ գան տէօքմէյի մէն իթմէք իչին, ահանամէյի մէղքիւրու տալա թէագիդ վէ թէղէքքիւր իթմէեէրէք իսգա իթմէկէ մէճպուր օլատում, վէ պունու ճէպրու թադեիդ իլճաաթքյա իմզալաաբղըմը քէնտիսինէ պէհան էյլէմիմ։

— Տիւնքի կիւն Պաղը Ալիեէ, մէճլիսի մախսուսը վիւքէլա ադա օլունուպ, ղալիպա մէճլիսի մէղզուրատէ վէրիլէն դարար իւզէրինէ, Ֆրանսադ ժէնէրալընը Թունուս վալիսինէ ճէպրէն իմզալամաթարաղը ահանամէ ալեյհինտէ, Պաղը Ալի, լաղըմ կէլէն բրօթէսթանամէսինի տիւն ադշամ տէվլէթլէրէ իրսալ իթմէք իւզրէ խտ։ Էկէր տիւն ադշամ եէթիշմէմիշ իսէ, պու սապահ կէօնտէրիլմիշ օլաճաղը տէր քեար տըր։

—Իսթանպուլ զազէթասընընն ճիւմա իրթէսի կիւնքի իճմալընտա օգունատուղունա կէօրէ, մուախասրէն Տէրիսատէթատէն կէօնտէրիլմիշ օլան սեֆայինի հարպիեէնին հէր նէ դատար Թունուսա կէօնտէրիլմիկի էհվալինճէ չայի օլմուշ իսէ տէ, պու չայիանընն ասլը օլմաեբպ, սեֆայինի մէղքիւրէ Թարապլուսա կէօնտէրիլմիշչէր տիր։

—Պունտան ադտէմ իզհարը իֆիլաս իթմիշ օլան Մ. Հանսոն պանդասը, պու կիւնլէրտէ տայինդէրինէ, պիրինճի Թադրիթ օլմադ իւզրէ, 100 տէ 20 թէվզի՝ իյլէեէճէք տիր։

—Տօգսան եէտի սէնէսի աղնամ բիւսումանուն Թահսիլ վէ իսթիֆասը զըմընատա, Ատանա վիլայէթինճէ խիլէն իդտամ իւզէրինէ, շիմտիեէ դատար Թօբխանէյի ամիրէեէ վուղու պուլան իրսալաթ, իչ պուչուգ միլիոն զուրուշու թէճավուզ իթմիշ տիր։

—Տիւեունը Օսմանիեէ մէսէլէսի հագդընատա, սալթանաթը Սէնիյեէնին Լօնտրա սէֆիրի Միւսիւրիւս բաչա հաղրէթլէրինին թէրթիպ իյլէմիկի լայիհա, մալիեէ նէզարէթինատէ պուլունան իսլահատ գօմիսիոնու թարաֆընտան թէագրդ իտիլմէք իւզրէ, օրատա կէօնտէրիլէճէկի խապէր ալընմըշ տրը։

—Պաղտատան կէլէն խապէրլէրէ կէօրէ, Հօմսնա թայիֆէսի հուատատը Իրանիեէտէ քեայի Ռիժավ վէ Զէհավ թարաֆլարընա ֆիրար իյլէմիշլէր, վէ պաղբլարը տախի Մէրիվան սէմիթինէ կիթմիշլէր տիր։

—Էվգաֆը հիւմանուն նէզարէթինատէ պու քէրրէ թէշքիլ օլունան իտարէ մէճլիսի բիեատէթի, միւղտ պիրինճի տայիրէյի մալիեէ միւֆէթթիշի սապէգ Թահիր էֆֆէնտիեէ թէվճիհ պույուրուլմուշ տուր։

—Մէտիհա վէ Նայիլէ սուլթանլար հազարաթընըն ադտը իպտիվաճլարը իշպու բէնչէնպիհ կիւնիւ իճրա օլունաճագը եաղըմըշ իսի։

Աբդան մալիմաթա կէօրէ, թախսիս պույրուլան Պէշիքթաշտա Թարլա պաղը վէ Գադաթաշ տայիրէլէրինին մէֆքուշաթը, վէ տիւեինն էսպապը միւքէմմէլէսի խիթամ պուլմուշ տուր։

Մէսմուսաթա նէզարէն, չարշէնպիհ կիւնիւ պաղը վիւքէյայի ֆիլխամ, մապէյնէ տավէթլի պուլունատուգլարը կիպի, սայիր սուլթանլար վէ պաղը վիւքէլա ֆամիլեալարը տախի, բէնչէնպիհ կիւնիւ Պէշիքթաշ սէրաեբնա տավէթ օլունաճաղլար տրը։

— Ֆրանսադա զազէթալարը վիրտիքլերի մալիմաթա նէզարէն, Պաղը Ալինին Եունանիսթանա վիրմէքլիկէ բաղը օլմուշ օլատուղու ադրաղի, Ֆրանսանընն իքի պուչուգ էեալէթինատէն պիր աղ զիեատէճէ, եախսատ 1870 մուհարէպէսինատէ Ֆրանսատան Ալմանիաեա վէրիլմիշ օլան արազի տէրէճէսինատ իմիշ։

—Հարպիեէ նէզարէթի ագլամը քէթէպէսիյլէ, ումումէն ասասքիրի Շահանէնին ադրիլ մասչարընընն շու պիր իքի կիւն զարֆընտա վէրիլէճէկի խապէր ալընմըշ տրը։

—Ճիւմա կիւնիւ Պէյօղլունատա տօղրու եօլատա Ազարեան էֆէնտինին պինասընատա չալըշմադատա օլան ամէլէտէն իքի նէֆեր Մուշու Հայ, պիրիպիրէրիյլէ գավկա իտէրէք, պիրի տիկէրիսէ պիրիյիք պիր մանէվէլա իլէ վուրուպ, եէրէ սէրմիշ, վէ պիչարէ միւթէէսսիրէն վէֆաթ իտիպ, գաթիլ իսէ Թագսիմէ գատար ֆիրար իթմիշ իսէ տէ, օրատա ասասքիրի զոպթիեէ Թարաֆընտան ախղ ու կիրիֆթ օլունուպ, Պէյօղլու բօլիս միւտիրլիկինէ Թէսլիմ օլունմուշ տուր։

ՄԱԼԻԵԷ

Մէսէնճըր զազէթասընատա մալիեէ սէրլէվհասրյա ատիլատէքի ֆէգրաթը մուհիմմէ կէօրիւլմուշ տիր.

Թահվիլաթը Օսմանիեէնին, ահվալը հաղրէեէ նիսպէթլէ, թախմինին խարիճինատէ օլարագ եիւքսէլմէսինէ նէզարէն, էմրօրա մուամէլաթը սարրաֆիեէսինին, Թահվիլաթը մէղզուրէնին թէնէզզիւլիւ ճիհէթինէ մէյլ իտէպիլմէսի իհթիմալտէն պայիտ տէյիլ տիր։ Թահվիլաթի Օսմանիեէնին մուախխարէն քէսպը իթիպար իթմէսինէ սէպէպ, սալթանաթը Սէնիյեէնին Բարիզ սէֆարէթի Թարաֆընտան օլունան պաղը էյզահատարատան, թիթիւն խնհիսարը մատասինին, Պաղը Ալի Թարաֆընտան Թատիգ օլունմադ իւզրէ պուլունատուղու նէթիճէսինի, վագթընատա էվվէլ քէշֆ իթմէքտէն մինպէս օլմուշ տուր։

Նիմտի անլաշըլըօր քի իշպու նէթիճէ մուդատարատան էվվէլ մէյատանա չըգմըշ տրը։ Զիւնքի տուխան ինհիսարը մէսէլէսի, էլան մալիեէ գօմիսիոնունուն Թահրը թէղքիւրինատէ օլուպ, գօմիսիոնը մէղքիւր Թարաֆընտան պու պապատէ հիչ պիր լայիհա եաբըլմամըշ տրը։

Պունունլա պէրապէր Թանզիմ օլունաճագ պու ռաքօրթուն միւսայիա օլաճաղընը զանն վէ Թահմին իթթիրէճէք պաղը սէպէպլէր ատվար տրը։

Մ. Կուէտապլա, Լօնտրա սէֆիրի Միւսիւրիւս բաչա իլէ իթթիֆի միւլադաթատա, էվվելճէ պանդը Օսմանիեէ պիրթիրմիշ օլատուղու իւզրէ, քէնտիսինին պաղը շէրայիթ տախիլինատէ օլարագ, ինհիսար մատասինէ միւշարէքէթ արզուսունու, վէ պանդա իլէ ուեուշմադ վէ միւզաքերաթա կիրիշմէք իւզրէ Բարիսէ կիտէճէկինի, բաչայի միւշարիլէյհէ պէհան էյլէմիշ տիր։

Թուզ վէ Թիթիւն բիւսումանու, Թահվիլաթը Օսմանիեէ համիլլերինէ Թէրք իտէրէք, պունլարըն քէնտի մէնաֆիլերինէ զարարագ, բիւսումք մէղզուրէյի խարէ իթմէլերի էասը իւզերինէ միսթէնէտ պիր Թէքլիֆի հավի Միւսիւրիւս բաչա Թարաֆընտան տիկէր պիր սուրէթի Թէսվիեէ լայիհասը Թագտիմ իտիլմիշ տիր։

Պու լայիհաեա իսնատ օլունապիլէճէք պիրինճի իթիրազ, լայիհանընն ումուրը մալիեէ բլանընը Թէպտիլ իտէճէկի, վէ օ հայատ 3 հոկտեմբեր Թարիխլի նօթաեը հիւհիւքիւմիւզ պրագաճաղը ճիհէթլէ, տուխան ինհիսարը մատասինին, մէղքիւր նօթատաքի Թասավվուրաթըն Թէվսիսինէ տահամուվաֆֆագ օլաճաղը տէր քեար տըր։ Ումուրը մալիեէ բօլիթիգասընընն Թէպտիլինատէ մէլհուզ օլան մազարաթա, Պաղը Ալինին պու մէսէլէսէ մուճիպլի խօշնուտիի Թարաֆէյն օլաճագ սուրէթատէ Թէսվիեէ Թարաֆընը պուլունմասընա նէզարէն, ինհիմալա գարշը հարէքէթի իտիպ տէ, ումուրը մալիեէ մէսէլէսինատէ եէնի պիր ուսուլը Թէպտիեէթի իթմեէճէկի մէմուլ տուր։

—Զրգան ճիւմաա իրթէսի կիւ-նիւ, Իսթանպօլտա քէօրիւ պա-շընտա, պիր չօճուղուն էլինտէ պիր բաքէթ գալպ գայմէ պուլունտուղու հալտէ, եադաեը էլէ վերիպ Պապը զապթիէեէ կէօնտէրիլմիշ, վէ իսթինթագ օլունտուգտա, մէզքիւր գայմէլերի պօրսատա սաթմագ իւզրէ, պիր տավա վէքիլինտէն ալմըշ օլտուղունու խապէր վիրմիշ տիր։

—Գուրիէ տ'Օրիան ղազէթասը, Պէյօղլունուն մուգատտէմա պաղը սօգազլարընտա սապահա եադընպիր թագըմ ֆէնա ատէմիէր տօ-լաշըպ, էրքէնտէն իշինին պաշընա կիթմէք իւզրէ, էվինտէն չրգանլա-ըը եադալաեարագ, օրթալըզըն թէ-նալըզընտան իսթիֆատէ իլէ, պուն-լալը սօյմաեա ճիւրաթ իյլէմէքտէ օլտուգլարընտան պահոլա, հէր նէ գատար Պահրի բաշանըն հիւնի թէտպիր վէ իգտամը սաեէսինտէ, պունլարըն մուգտարը խայլինտէն խայ-լի աղալմըշ իսէ ատէ, էլեէվմ պու ալչագ իշէ ճիւրաթ մագսէտինտէ պուլունանլար տախի, էրքէնտէն իշլերինին պաշլարընա կիթմէեէ մէճ-պուր օլանլարը գօրգուտաճագ միգ-տարտա պուլունտուգլարընտան, պու մատտէ հագգընտա Պէօղլու բօլիս միւտիրիեէթինին նազարը տիգգաթընը ճէլպ իտիեօր։

—Արնավուտ բուէսասընտան օ-լուպ, Թիրանտա էլէ կէչիրիլէն մէշ-հուր Ապտուլ պէյին Մանասթիրա կէթիրիլիպ, օրատան տախի Տէր-վիշ բաշանըն նէզտինէ կէօնտէրի-լէճէկինի չէհրի մէզքիւրտէն իշար իտիեօրլար։

—Իսթանպուլ ղազէթասընտա պէր վէճհի ամի օգունմուշ տուր.

Պու սօն կիւնլէրտէ Մէլանիքտէ, խըստէթի ասքէրիեէտէն պիրիսինին թարտ ու իխրաճը վուգու պուլմուշ տուր. չէօյլէ քի, չէհրի մէզքիւր-տէքի հապսխանէնին միւտիրի օլան պիր զապթիեէ եիւզ պաշըսընը, սիւօրրա պաշընա 13 լիրա ալարագ, հապսխանէտէ մահպուս պուլունան միւճրիմիէրի պիրէր պիրէր սալը վիր-մէքտէ օլտուղու, վէ չիմտիեէ գա-տար պէօյլէճէ 13 միւճրիմիւ սալը վիրտիկի, դօմանտան Սալիհ բաշա-եա ասս իտէր իթմէզ, մէրգումմ եիւզ պաշը տէրհալ կինճիրէ վու-լուլուպ, պիր աղ միւտտէթ մահ-քէմէտէն սօնրա, խըստէթի ասքէ-րիեէտէն թարտ օլունմուշ տուր։

Պիր Հավաս թէլէկրաֆը դալ-լինճէ, Պապը Ալինին Թունուս մէ-սէլէսինէ տայիր օլան թէչէպպիւ-սինէ հիչ պիր տէվլէթ ճէվապ վիր-մէմիշ տիր, վէ Ֆրանսըզ հիւքիւ-մէթինէ կէլինճէ, Պապը Ալինին Թունուս իւղէրինտէքի հուգուղը հիւքմանիսինին ասլա գապուլ իթ-մէմիշ ղուուղու ճիհէթլէ, պու պապ-տէ միւպահասաեա կիրիշմէեէճէկին-նի գալմիէն պէեան իթմիշ տիր։

—Գօրէսբօնտանս տը Բէսթ նամ ղազէթանըն պէեանընա կէօրէ, Տէ-րիսաատէթ Ալմանիա վէ Ավսթրիա սէֆիրլէրի, Թունուս մէսէլէսինտէ հէր կիւնա թէվասսիւթ թէքլիֆինի ըէտտա իթմէքլիկէ հիւքիւմէթլէրի-նին գարար վիրմիշ օլտուղլարը-նը, խարիճիեէ նազարը Ասըմ բաշա հաղ-ըէթլէրինէ սէօյլէմիշլէր տիր։

—Իթալիա՝նտա էֆքեարը ումու-միեէ, Իթալիանըն Թունուս գօնսօ-լոսու Մ.Մաչիօ ալէյհինտէ Ֆրանսըզ ղազէթալարը թարաֆընտան իտիլէն իթհամամտան տօրաեը ղաեէթլէ միւթէէսսիր օլմուշ օլուպ, Թունուս-տա մուզիմ գօնսօլօսունա, էկէր իֆթիրա օլունուեօր իսէ, միմա-լէյհի միւտաֆաա իթմէքլիք, վէ պիլաքս էկէր հագգգաթէն միւ-մանլէյհ գօնսօլօս, Ֆրանսա իլէ Թունուս միեանէսինտէքի միւնա-էպաթը տօսթանէ խիլաֆընտա հա-ըէքեաթտա պուլունմուշ իսէ, աղ-իյլէմէքլիք, հիւքիւմէթին վազայի-ֆինտէն օլտուղու աչգտան աչըգա-սէօյլէնիլմէքտէ տիր։ Հէր հալտէ հագգգաթը հալին մէյտանա չըգ-մասը, իքի մէմլէքէթին մէնֆաա-թը իգթիզասընտան տըր, վէ թէէ-մին իտիլտիկինէ կէօրէ, Իթալիա հիւքիւմէթի թահգգգաթը լաղըմէ-նին լճրասը իչին, Դալեարիեէ վէ Թունուսա մէմուրը մախսուսլար կէօնտէրմէեէ գարար վիրմիշ տիր։

—Պէրլինտէն վէ Բէթրէսպուրկ-տան ալընան մալիւմաթը ախիրեէ նէզարէն, հիւքմտարլար ալէյհին-տէ իտիլէն սուի գաստարընը էօ-նիւնիւ ալմագ վէ թէէտիպ իթմէք իւզրէ, ագտը միւթէսավվէր օլան գօնֆէրանսատան պիւսպիւթիւն ֆէ-լրաղաթ կէլինմիշ տիր։ Ալմանիա վէ Ռուսիա հիւքիւմէթլէրի, Ինկիլ-թէրրա, Ֆրանսա վէ Իթալիատա ճարի օլան հալը հաղբը իգթիզա-սընճա, մէզքիւր մէմլէքէթլէր հիւ-քիւմէթլէրինին, թէքլիֆ օլունան սուրէթի գապուլ իթմէլերի միւմ-քինսիզ օլտուղունու անլամըշլար տըր, վէ մաթլուպ օլան մագսէտէ, անճագ խուսուսի մուահէտաթ իլէ վասըլ օլունապիլէճէկի, մէրթէպէյի սիւպուլթէ վարմըշ տըր։

ԹՈՒՆՈՒՍ

Ֆրանսա խարիճիեէ նազարը թա-րաֆընտան, կէչէնլէրտէ պիւտճէ գօմիսիօնունտա, Թունուս մէսէլէ-սինէ տայիր վերիլէն իյզահաթըն պաղը թաֆսիլաթը տըր.

Նազարը միւշարիլէյհ, մէսէլէեէ նօղթայի սիեասսիէն կիրիշէրէք, սուրէթի գաթիեէտէ տէմիշտիր քի, մուգատտէմա տախի պէեան իթ-միշ օլտուղումուզ իւզրէ, Թունուս պէյի իլէ հէնուզ միւզաքէրաթ վէ մուխապէրաթը բօլիթիգիեէեէ իպ-թիտար օլունմամըշ տըր։ Իճրա ի-տիլտիկի մէրվի օլան մուխապէրաթ հագգընտա, վէ եախօտ Թունուս պէ յինտէն Ֆրանսա հիւքիւմէթի-նին թայէպ իթմէքլիկի թասմիմ իթ-մէքտէ օլտուղու շէրայիթ իւզէրինէ վէրիլէն քեաֆֆէյի մալիւմաթ սըրֆ խաեալի վէ էսասըզ շէյլէր օլուպ, Ֆրանսաեա աշիքեարէն խասիմ օ-լան էճնէպի ղազէթալարը թարա-ֆընտան նէշր օլունմուշլար տըր։

Ֆրանսա հիւքիւմէթի, ասլա զապթը մէմալիք թասավվուրունտա օլմաեըպ, Թունուստա հաքիմ օ-լան Ֆրանսա մէնաֆիինէ ըիաեէթ իթթիրմէք նէյյէթինտէ տիր։

Ֆրանսա, մէմլէքէթիմիզճէ թա-լեպ վէ խսթիհսալի հագգը օլան պիլճիւմլէ թէէմինաթը միւթէզամ-մին պիր լայիհաեը, Թունուս պէ-յինտէն էլտէ իթմէք իսթէյիպ, հալպուքի տիկէր էվրօբա տէվլէթ-լերինին Թունուստա մալիք օլտուգ-լարը մէնաֆիի իկալալ իթմէք իս-թէմէզ։

Ֆրանսա, մէնաֆիյի մէզքիւրէյի պիլիր, վէ պունլարա հիւրմէթ տա-խի իտէր. հաթթա տէվլէթի միւ-շարիլէյհա, Թունուստաքի ահվալի պիր սուրէթի միւնթազամայի ճէ-տիտէեէ իյսալ իթմիկինտէ, մէնա-ֆիյի մէզքիւրէնին պունտան պէօյ-լէ տահա միւքէմմէլ սուրէթտէ մուհաֆաղա վէ հիմաեէ իտիլէճէք-լէրի իլավէթէն պէեան օլունապի-լիր։ Հալպուքի Ֆրանսանըն, Թու-նուստա պիր վազիեէթի ըիճճանի-եէսի օլտուղու տա ասլա ինքեար օլունմամաղ։ Ֆրանսա թէպասը, Թունուսուն տիւեունունտան 5 տէ 4, եանի 125 միլիօն ֆրանգտան 95 միլիօն ալաճագլը տըր։

Պիր թագըմ թէչէպպիւսաթը սանաիեէ, ղիրաիեէ վէ թիւճճա-ըիեէտէ քիւլլիեէթի Ֆրանսըզ սէր-մաեէլէրի գուլլանըլմըշ տըր։ Իշլեթ պու մէնաֆիյի միւհիմմէ իճապը-տան օլարագ, Ֆրանսա հիւքիւմէթի, Թունուս պէյինէ պիր թագըմ շէ-բայիթի ճիտտիեէյի գապուլ իթ-տիրէրէք, մէնաֆիյի մէզքիւրէյի հիմաեէեէ պօրճլու տուր, վէ Խրու-սէօյլէնիլմէքտէ տիր։ Հէր հալտէ հագգգաթը հալին մէյտանա չըգ-մասը, իքի մէմլէքէթին մէնֆաա-թը իգթիզասընտան տըր, վէ թէէ-մին իտիլտիկինէ կէօրէ, Իթալիա հիւքիւմէթի թահգգգաթը լաղըմէ-նին լճրասը իչին, Դալեարիեէ վէ Թունուսա մէմուրը մախսուսլար կէօնտէրմէեէ գարար վիրմիշ տիր։

—Պէրլինտէն վէ Բէթրէսպուրկ-տան ալընան մալիւմաթը ախիրեէ նէզարէն, հիւքմտարլար ալէյհին-տէ իտիլէն սուի գաստարընը էօ-նիւնիւ ալմագ վէ թէէտիպ իթմէք իւզրէ, ագտը միւթէսավվէր օլան գօնֆէրանսատան պիւսպիւթիւն ֆէ-լրաղաթ կէլինմիշ տիր։ Ալմանիա վէ Ռուսիա հիւքիւմէթլէրի, Ինկիլ-թէրրա, Ֆրանսա վէ Իթալիատա ճարի օլան հալը հաղբը իգթիզա-սընճա, մէզքիւր մէմլէքէթլէր հիւ-քիւմէթլէրինին, թէքլիֆ օլունան սուրէթի գապուլ իթմէլերի միւմ-քինսիզ օլտուղունու անլամըշլար տըր, վէ մաթլուպ օլան մագսէտէ, անճագ խուսուսի մուահէտաթ իլէ վասըլ օլունապիլէճէկի, մէրթէպէյի սիւպուլթէ վարմըշ տըր։

ԹՐԻՆՈՒՍ

Ֆրանսա խարիճիեէ նազարը թա-րաֆընտան, կէչէնլէրտէ պիւտճէ գօմիսիօնունտա, Թունուս մէսէլէ-սինէ տայիր վերիլէն իյզահաթըն պաղը թաֆսիլաթը տըր.

Նազարը միւշարիլէյհ, մէսէլէեէ նօղթայի սիեասսիէն կիրիշէրէք, սուրէթի գաթիեէտէ տէմիշտիր քի, մուգատտէմա տախի պէեան իթ-միշ օլտուղումուզ իւզրէ, Թունուս պէյի իլէ հէնուզ միւզաքէրաթ վէ մուխապէրաթը բօլիթիգիեէեէ իպ-թիտար օլունմամըշ տըր։ Իճրա ի-տիլտիկի մէրվի օլան մուխապէրաթ հագգընտա, վէ եախօտ Թունուս պէ յինտէն Ֆրանսա հիւքիւմէթի-նին թայէպ իթմէքլիկի թասմիմ իթ-մէքտէ օլտուղու շէրայիթ իւզէրինէ վէրիլէն քեաֆֆէյի մալիւմաթ սըրֆ խաեալի վէ էսասըզ շէյլէր օլուպ, Ֆրանսաեա աշիքեարէն խասիմ օ-լան էճնէպի ղազէթալարը թարա-ֆընտան նէշր օլունմուշլար տըր։

Ֆրանսա հիւքիւմէթի, ասլա զապթը մէմալիք թասավվուրունտա օլմաեըպ, Թունուստա հաքիմ օ-լան Ֆրանսա մէնաֆիինէ ըիաեէթ իթթիրմէք նէյյէթինտէ տիր։

Ֆրանսա, մէմլէքէթիմիզճէ թա-լեպ վէ խսթիհսալի հագգը օլան պիլճիւմլէ թէէմինաթը միւթէզամ-մին պիր լայիհաեը, Թունուս պէ-յինտէն էլտէ իթմէք իսթէյիպ, հալպուքի տիկէր էվրօբա տէվլէթ-լերինին Թունուստա մալիք օլտուգ-լարը մէնաֆիի իկալալ իթմէք իս-թէմէզ։

Ֆրանսա, մէնաֆիյի մէզքիւրէյի պիլիր, վէ պունլարա հիւրմէթ տա-խի իտէր. հաթթա տէվլէթի միւ-շարիլէյհա, Թունուստաքի ահվալի պիր սուրէթի միւնթազամայի ճէ-տիտէեէ իյսալ իթմիկինտէ, մէնա-ֆիյի մէզքիւրէնին պունտան պէօյ-լէ տահա միւքէմմէլ սուրէթտէ մուհաֆաղա վէ հիմաեէ իտիլէճէք-լէրի իլավէթէն պէեան օլունապի-լիր։ Հալպուքի Ֆրանսանըն, Թու-նուստա պիր վազիեէթի ըիճճանի-եէսի օլտուղու տա ասլա ինքեար օլունմամաղ։ Ֆրանսա թէպասը, Թունուսուն տիւեունունտան 5 տէ 4, եանի 125 միլիօն ֆրանգտան 95 միլիօն ալաճագլը տըր։

Պիր թագըմ թէչէպպիւսաթը սանաիեէ, ղիրաիեէ վէ թիւճճա-ըիեէտէ քիւլլիեէթի Ֆրանսըզ սէր-մաեէլէրի գուլլանըլմըշ տըր։ Իշլեթ պու մէնաֆիյի միւհիմմէ իճապը-տան օլարագ, Ֆրանսա հիւքիւմէթի, Թունուս պէյինէ պիր թագըմ շէ-բայիթի ճիտտիեէյի գապուլ իթ-տիրէրէք, մէնաֆիյի մէզքիւրէյի հիմաեէեէ պօրճլու տուր, վէ Խրու-սէօյլէնիլմէքտէ տիր։ Հէր հալտէ հագգգաթը հալին մէյտանա չըգ-մասը, իքի մէմլէքէթին մէնֆաա-թը իգթիզասընտան տըր, վէ թէէ-մին իտիլտիկինէ կէօրէ, Իթալիա հիւքիւմէթի թահգգգաթը լաղըմէ-նին լճրասը իչին, Դալեարիեէ վէ Թունուսա մէմուրը մախսուսլար կէօնտէրմէեէ գարար վիրմիշ տիր։

—Պէրլինտէն վէ Բէթրէսպուրկ-տան ալընան մալիւմաթը ախիրեէ նէզարէն, հիւքմտարլար ալէյհին-տէ իտիլէն սուի գաստարընը էօ-նիւնիւ ալմագ վէ թէէտիպ իթմէք իւզրէ, ագտը միւթէսավվէր օլան գօնֆէրանսատան պիւսպիւթիւն ֆէ-լրաղաթ կէլինմիշ տիր։ Ալմանիա վէ Ռուսիա հիւքիւմէթլէրի, Ինկիլ-թէրրա, Ֆրանսա վէ Իթալիատա ճարի օլան հալը հաղբը իգթիզա-սընճա, մէզքիւր մէմլէքէթլէր հիւ-քիւմէթլէրինին, թէքլիֆ օլունան սուրէթի գապուլ իթմէլերի միւմ-քինսիզ օլտուղունու անլամըշլար տըր, վէ մաթլուպ օլան մագսէտէ, անճագ խուսուսի մուահէտաթ իլէ վասըլ օլունապիլէճէկի, մէրթէպէյի սիւպուլթէ վարմըշ տըր։

ԹԻԻՐԲԻՍ. ԻԼԷ ԵՈՒՆԱՆ

Իթալի նամ ղազէթա, Իէ ...ՏՐՈ-Լ դէր հալսէրլէվհասբէյլա, ախիտ-էքի մուհիմմ ֆբզրալարը տէրճ իթմիշ տիր.

Շիմտիեէ գատար Թիւրքիա իլէ Եունան դօմէտիասընը եալընըզ մուգատտէմէսինտէ վէ պիրինճի բէրտէսինտէ հազը պուլունտուղու-մուզ մալիւմ տիր։ Իթթիգասըմըզա կէօրէ, պունտան սօնրա կէլէճէք բէրտէլէր, պիզէ, խայլիճէ թէպէտ-տիւլսի վէ պիր չօգ կէօրիւլմէմիշ շէյլէր կէօսթէրէճէքլէր տիր։

Արազիյի Օսմանիեէտէն Եունանա վէրիլէճէք օլան պիր գըսմընը թէր-քինտէքի միւշքիլսի եանընտա, Տուլչինօնան թէրքի հէման պիր օեունճագ մագամընտա տըր։

Զանն իտէրիզ քի, հիւքիւմէթի Սէնիյյէ, թէրքի գարարլաշտըրըլ-մըշ օլան արազինին ֆիիլէն թէրքի վագթը կէլտիկինտէ, ախիտէքի լի-սանը գուլանճագ տըր.

«Արազիմի իշզալ իթմէսի իչին Եունանիսթանա միւսաատէ իթմէմ-լէ, տէվլէթի միւշարիլէյհաեա, հիչ տէյիլ իսէ, մուվագգաթէն, հու-տուտսուզ վէ խաթթը միւտաֆա-սըզ պուլունտուղում խանէնին գա-բուսունու սայքի աչմըշ օլաճաղըմ։ Պինապէրին քէնտիսինէ եօլ աչ-բաղ, Եունանիսթանընն, արազիմէ 70 պին նէֆէր ասաքիրտէն միւրէք-քէպ պիր օրտու իտխալ իթմէսինի, վէ պիրինճի խաթթը միւտաֆաեը պիլմիւրուր մաղլուպ գալտըգտան սօնրա, տիչմէն արազիսի իւզէրին-տէ միւնթազամ պիր օրտուեա մա-լիք պուլունմասընը գապուլ իտէ-մէմ։ Այմանլարըն 1870տէ Վիսէմ-պուրկ, Վէրթ, Սբիքէրէն վէ Ֆօր-պագտա պիրինճի խաթթը միւտա-ֆաեը զապթ իթտիքաէն սօնրա, Ֆրանսըզ ասաքիրի իւզէրինտէ նէ մուհասէնաթ կէօրմիշլէր իսէ, թաս-հիհի հուտուտան տօլաեը թիւր-քիաեա իտխալ օլունաճագ օլան 70 պին Եունանլըլարըն տա, քէնտի նիսպէթ վէ տէրճէճէլերինէ կէօրէ, ասաքիրիմ իւզէրինտէ այնի մուհա-սէնաթ վէ ֆէվայիտի կէօրէճէքլէր-րի պիչէքք տիր։

«Իմտի, Եունանիսթանընն, թէ-սալիսեա մալիք օլմաղտան էվվէլ, ասքերինէ եօլ վիրմէսինի խթէ-ըիմ։ Եունանիսթան, սօն թէտա-ըիքեաթընտան էվվէլ սիլահ ալ-թընտա 7000 նէֆէր ասքերի պու-լունտուղու հալտէ, արազիսի չօ-ղալմասը սէպէպկյէ, պու կիւնքի կիւն տէ 12 պին նէֆէր դատարաս-քէր սիլահ ալթընտա պուլունտուր-մասընա միւսաատէ իտէրիմ։ Պէն պէօյլէճէ պահս իթթիկիմ հալտէ, տէվլէթլէր, պու եօլտաքի իֆա-տաթըմ, թասհիհի հուտուտ եիւ-զինտէն Եունանա միւթէճավիր օ-լան էեալաթը Օսմանիեէճէ քէսպ իտիլէն ահվալին սալիհէ չըգարա-ճագ օլտուղու միւլահազաթը պա-սիրէթքեարանէեէն, վէ Մ. Դու-մունտուրսուն, Միւսիման հիւ-քիւմէթի ալթընտա դալարագ ֆէր-եաա ու ֆիղան իթմէքտէ տէվամ իսէճէք օլան Եունանիսթան էվ-լատալարը հագգընտաքի իֆատա-թընտան տօլաեը միւթէէսսիր օլ-տուղումտան նէչէթ իթտիկինի ի-թիրաֆ իսէճէք տիրլէր։»

Օլ վագթթ Եունան, էկէր սէր-պէսթիկինին խսպաթընը կէօսթեր-մէք իսթէր իսէ, արաեա կիրիպ, շէյլէ տէյճէճէք տիր.

«Տէվլէթլէրին պանա լիսան իթ-տիքլերի եեալեթլէր, պէլքի շիմ-տիեէ դատար սէօյլէմէկէ միւսա-ըաթ իթմէտիկիմ տէրճէճէտէ Եու-նանը տէյիլ տիրլէր։ Կէրչի եեա-լաթը մէզքիւրէտէ օլտուգճա քիւլ-լիեէթլի Եունան անասրը պուլուն-մագտա իսէ տէ, Արնավուտա իլէ Ուլահ անասրը տախի վար տըր քի, պունլարը անճագ ճէպլէն թահթը իտարէմէ ալապիլիրիմ։

«Տէվլէթլէր, պու կիւնքի կիւն Թէսալիա իլէ Էբիրին պիր գըսմընը պանա վէրտիքլերի կիպի, Պէրլին գօնկրէսի տէ Պօսնա իլէ Հերսէքի Ավսթրիաեա վիրմիշ տիր։ Նասըլ քի Ավսթրիա, քէնտիսինէ թէրք օլունան արազիեէ մալիք օլմագ ի-չին, մուհարէպէ իթմէկէ մէճպուր օլմուշ իսէ, այնի հալ պէնիմ հագ-ղըմտա տախի վուգու պուլաճագ տըր։ Իմտի, թէչէպպիւսիս էլղմի-եէթտէն օլաճագ օլան պու մուհա-ըեպէյի միւշքիլէյի մաթլուպ սու-ըէթտէ իլէրի կէօթիւրմէք իչին, 12 պին նէֆէրտէն իպարէթ պիր օրտու պիւսպիւթիւն քիֆաեէթ իթմէզ։ Պինապէրին 70 պին նէֆէր ասքեր սիլահ ալթընտա պուլունտուրմամ-լա, ֆաղլա պիր ասքեր սագլամըշ օլմամ։

«Պինաէն ալէյհ թէրքի սիլահ իտէմէմ։»

Տէվլէթլեր պունա նէ՞ ճէվապ վիրէճէքլեր տիր։ Էլչէթթէ պունլար, տէվլէթի Օսմանիեէնին տէ-սիկինի հագգը կէօրիւպ, լաքին Եունանիսթանը տա, պալէտտէ վեր-տիկի ճէվապա կէօրէ, հագգըզ պուլմաեաճագլար տըր։ Պու հալտէ տէվլէթլեր, ախիտէքի շու իքի ու-ճու չաթալ հալ գարշըսընտա պու-լունաճագլար տըր. չէօյլէքի,

Եա Եունան թէրքի սիլահ իթմէ-եէճէք տիր, վէ տէվլէթի Ալիեէ-տէ Եունանը, արազիյի մէթրուքէ-եէ տուխուլինէ միւսաատէ իյլէմէ-եէճէք տիր, վէ եախօտ, Եունան թէրքի սիլահ իտէճէք տիր, վէ ալ-վագթթ տա արազիյի մէթրուքէքի հըթգզ իթմէքլիք քէնտիսինճէ միւմ-քինսիզ օլաճագ տըր։

Պիզճէ, իշլերին սուրէթի ահվա-լի պու հալտէ օլաճագ օլուպ, վէ իշպու սուրէթի հալտէն չըգմագ տախի գօլայ օլամաեաճաղընտան, Թէսալիա Եունանիսթանա պիրլէշ-մէզտէն էվվէլ, տահա պիր չօգ բրօթօգօլլար, նօթալար վէ գօնֆէ-բանսալար վուգու պուլմաընա պէք-լէեէպիլիրիզ։ Պունունլա պէրապէր, շունու տախի միւսիրրանէ պէեան իտէրիզքի, պու շէյլերին քեաֆ-ֆէսի, սուրէթի միւսլիհանէտէ վու-գու պուլաճագ իսէ տէ, նէ վագթի խիթամ պուլաճաղընը քէչֆ իթ-մէքլիք միշքիլ տիր։

Եէնիտէն թէէխիւրաթ, իթիրա-զաթ վէ պիր թագըմ պէհանէլեր տայիրէսինէ կիրէճէյիզ, պու սու-ըէթլէ տահա չօգ վագթթ զայ օլ-ճագ, վէ ֆիլանճա մատտէյի մի-եօգսա տիկերլինի մի ինթիխապ իթմէքլիք գաղիեէսինէ կէլինէճէք-վէ էվրօբանըն նազարը տիգգաթը Տուլչինօ մէսէլէսինտէ օլտուղու կի-պի տայիմա ուեանըզ պուլունա-ճագ տըր։

Պինապէրին Տուլչինօ վազբասըն-տա քէսպ իտիլէն թէէճրիւպէնին, պիղմքի տէ իշլերինտէ օլարագ, հիւքիւմէթլերճէ ֆայտէլի օլմասընը արզու, վէ, Իթալիա տէվլէթինին, հուսուլէ կէլմէսի բէք միւհթէմիլ կէօրիւնէն պիր չօգ եէնի գարըշզգ-լարա անճագ էսասընը պիլէրէք կիրիշճէճէկինի իւմիտ իտէրիմ։

ԱՐՆԱՎՈՒՏԼԱՐ

Շգօտրատան մայիս 4 թարիխիյլէ Գուրիէ տ'Օրիանա պէր վէճհի ամի եազըմըշ տըր.

«. . . Տէրվիշ բաշա հաղրէթլէ-րի, Բրէզրինէ վիրուտ իտէր իթմէզ, շէհրի մէզքիւր իլէ Իբէք վէ եա-գօվանըն պաչլըճա բուէսասընը, վէ Կօսինէքի Այն բաշաեա տասքրթ-մըշ տըր։ Բուէսսայի մէրգումմ, իշպու տավէթէ իճապէթ իտէրէք հագգլարընտա միւքէմմէլ սուրէթ-տէ պիր աֆվը ումումի իլանը թէէ-մին իտիլիր իսէ, արզը ինգրեատ վէ իթաաթա հաղբը վէ միւհեյեա օլտուգլարընը պէեան իթմիշէր տիր։ Պու Արնավուտլար միեանընտա էլէղ բաշա, վէ Տիպրէլի Սա-տըգ բաշա տախի պուլունմագտա իսի։ Կէօրիւնիւշտէ, Տէրվիշ բա-շաեա տասա էմնիյյէթլէրի օլմաեան իշպու Արնավուտլար, ըիվաեէթ օ-լունտուղու վէճճէլ, բաշայի միւ-շարիլէյհին հուզուրունտա միւլա-յիմանէ տավրանմըշլար, վէ հաթ-թա պիր միգտարը քեաֆի ասաքի-րի շահանէ իլէ Կօսինէեէ տօղրու իլէրիլէմէսինէ Տէրվիշ բաշաեը իգնա իյլէմիշլէր տիր։ Տէրվիշ բաշա, Կօ-սինէեէ ճիվար օլան Քրաշանիք վէ Կաշնա նամ պաղը տաղլար կէչիտ-լէրինի միւուր իտէր իթմէզ, ֆիլ-քրինտէն պիլէ կէչմէզ իլքէն, պիր գօլ ասիլէր, մահիրանէ պիր թէր-

---

Զրգան ճիւմաա իրթէսի կիւ-նիւ, Իսթանպօլտա քէօրիւ պա-շընտա, պիր չօճուղուն էլինտէ պիր բաքէթ գալպ գայմէ պուլունտուղու հալտէ, եադաեը էլէ վերիպ Պապը զապթիէեէ կէօնտէրիլմիշ, վէ իսթինթագ օլունտուգտա, մէզքիւր գայմէլերի պօրսատա սաթմագ իւզրէ, պիր տավա վէքիլինտէն ալմըշ օլտուղունու խապէր վիրմիշ տիր։

—Գուրիէ տ'Օրիան ղազէթասը, Պէյօղլունուն մուգատտէմա պաղը սօգազլարընտա սապահա եադընպիր թագըմ ֆէնա ատէմիէր տօ-լաշըպ, էրքէնտէն իշինին պաշընա կիթմէք իւզրէ, էվինտէն չրգանլա-ըը եադալաեարագ, օրթալըզըն թէ-նալըզընտան իսթիֆատէ իլէ, պուն-լալը սօյմաեա ճիւրաթ իյլէմէքտէ օլտուգլարընտան պահոլա, հէր նէ գատար Պահրի բաշանըն հիւնի թէտպիր վէ իգտամը սաեէսինտէ, պունլարըն մուգտարը խայլինտէն խայ-լի աղալմըշ իսէ տէ, էլեէվմ պու ալչագ իշէ ճիւրաթ մագսէտինտէ պուլունանլար տախի, էրքէնտէն իշլերինին պաշլարընա կիթմէեէ մէճ-պուր օլանլարը գօրգուտաճագ միգ-տարտա պուլունտուգլարընտան, պու մատտէ հագգընտա Պէօղլու բօլիս միւտիրիեէթինին նազարը տիգգաթընը ճէլպ իտիեօր։

—Արնավուտ բուէսասընտան օ-լուպ, Թիրանտա էլէ կէչիրիլէն մէշ-հուր Ապտուլ պէյին Մանասթիրա կէթիրիլիպ, օրատան տախի Տէր-վիշ բաշանըն նէզտինէ կէօնտէրի-լէճէկինի չէհրի մէզքիւրտէն իշար իտիեօրլար։

—Իսթանպուլ ղազէթասընտա պէր վէճհի ամի օգունմուշ տուր.

Պու սօն կիւնլէրտէ Մէլանիքտէ, խըստէթի ասքէրիեէտէն պիրիսինին թարտ ու իխրաճը վուգու պուլմուշ տուր. չէօյլէ քի, չէհրի մէզքիւր-տէքի հապսխանէնին միւտիրի օլան պիր զապթիեէ եիւզ պաշըսընը, սիւօրրա պաշընա 13 լիրա ալարագ, հապսխանէտէ մահպուս պուլունան միւճրիմիէրի պիրէր պիրէր սալը վիր-մէքտէ օլտուղու, վէ չիմտիեէ գա-տար պէօյլէճէ 13 միւճրիմիւ սալը վիրտիկի, դօմանտան Սալիհ բաշա-եա ասս իտէր իթմէզ, մէրգումմ եիւզ պաշը տէրհալ կինճիրէ վու-լուլուպ, պիր աղ միւտտէթ մահ-քէմէտէն սօնրա, խըստէթի ասքէ-րիեէտէն թարտ օլունմուշ տուր։

Պիր Հավաս թէլէկրաֆը դալ-լինճէ, Պապը Ալինին Թունուս մէ-սէլէսինէ տայիր օլան թէչէպպիւ-սինէ հիչ պիր տէվլէթ ճէվապ վիր-մէմիշ տիր, վէ Ֆրանսըզ հիւքիւ-մէթինէ կէլինճէ, Պապը Ալինին Թունուս իւղէրինտէքի հուգուղը հիւքմանիսինին ասլա գապուլ իթ-մէմիշ ղուուղու ճիհէթլէ, պու պապ-տէ միւպահասաեա կիրիշմէեէճէկին-նի գալմիէն պէեան իթմիշ տիր։

—Գօրէսբօնտանս տը Բէսթ նամ ղազէթանըն պէեանընա կէօրէ, Տէ-րիսաատէթ Ալմանիա վէ Ավսթրիա սէֆիրլէրի, Թունուս մէսէլէսինտէ հէր կիւնա թէվասսիւթ թէքլիֆինի ըէտտա իթմէքլիկէ հիւքիւմէթլէրի-նին գարար վիրմիշ օլտուղլարը-նը, խարիճիեէ նազարը Ասըմ բաշա հաղ-ըէթլէրինէ սէօյլէմիշլէր տիր։

—Իթալիա՝նտա էֆքեարը ումու-միեէ, Իթալիանըն Թունուս գօնսօ-լոսու Մ.Մաչիօ ալէյհինտէ Ֆրանսըզ ղազէթալարը թարաֆընտան իտիլէն իթհամամտան տօրաեը ղաեէթլէ միւթէէսսիր օլմուշ օլուպ, Թունուս-տա մուզիմ գօնսօլօսունա, էկէր իֆթիրա օլունուեօր իսէ, միմա-լէյհի միւտաֆաա իթմէքլիք, վէ պիլաքս էկէր հագգգաթէն միւ-մանլէյհ գօնսօլօս, Ֆրանսա իլէ Թունուս միեանէսինտէքի միւնա-էպաթը տօսթանէ խիլաֆընտա հա-ըէքեաթտա պուլունմուշ իսէ, աղ-իյլէմէքլիք, հիւքիւմէթին վազայի-ֆինտէն օլտուղու աչգտան աչըգա-

---

Տուլչինօնան թէրքի հէման պիր օեունճագ մագամընտա տըր։

Զանն իտէրիզ քի, հիւքիւմէթի Սէնիյյէ, թէրքի գարարլաշտըրըլ-մըշ օլան արազինին ֆիիլէն թէրքի վագթը կէլտիկինտէ, ախիտէքի լի-սանը գուլանճագ տըր.

«Արազիմի իշզալ իթմէսի իչին Եունանիսթանա միւսաատէ իթմէմ-լէ, տէվլէթի միւշարիլէյհաեա, հիչ տէյիլ իսէ, մուվագգաթէն, հու-տուտսուզ վէ խաթթը միւտաֆա-սըզ պուլունտուղում խանէնին գա-բուսունու սայքի աչմըշ օլաճաղըմ։ Պինապէրին քէնտիսինէ եօլ աչ-բաղ, Եունանիսթանընն, արազիմէ 70 պին նէֆէր ասաքիրտէն միւրէք-քէպ պիր օրտու իտխալ իթմէսինի, վէ պիրինճի խաթթը միւտաֆաեը պիլմիւրուր մաղլուպ գալտըգտան սօնրա, տիչմէն արազիսի իւզէրին-տէ միւնթազամ պիր օրտուեա մա-լիք պուլունմասընը գապուլ իտէ-մէմ։ Այմանլարըն 1870տէ Վիսէմ-պուրկ, Վէրթ, Սբիքէրէն վէ Ֆօր-պագտա պիրինճի խաթթը միւտա-ֆաեը զապթ իթտիքաէն սօնրա, Ֆրանսըզ ասաքիրի իւզէրինտէ նէ մուհասէնաթ կէօրմիշլէր իսէ, թաս-հիհի հուտուտան տօլաեը թիւր-քիաեա իտխալ օլունաճագ օլան 70 պին Եունանլըլարըն տա, քէնտի նիսպէթ վէ տէրճէճէլերինէ կէօրէ, ասաքիրիմ իւզէրինտէ այնի մուհա-սէնաթ վէ ֆէվայիտի կէօրէճէքլէ-րի պիչէքք տիր։

«Իմտի, Եունանիսթանընն, թէ-սալիսեա մալիք օլմաղտան էվվէլ, ասքերինէ եօլ վիրմէսինի խթէ-ըիմ։ Եունանիսթան, սօն թէտա-ըիքեաթընտան էվվէլ սիլահ ալ-թընտա 7000 նէֆէր ասքերի պու-լունտուղու հալտէ, արազիսի չօ-ղալմասը սէպէպկյէ, պու կիւնքի կիւն տէ 12 պին նէֆէր դատարաս-քէր սիլահ ալթընտա պուլունտուր-մասընա միւսաատէ իտէրիմ։ Պէն պէօյլէճէ պահս իթթիկիմ հալտէ, տէվլէթլէր, պու եօլտաքի իֆա-տաթըմ, թասհիհի հուտուտ եիւ-զինտէն Եունանա միւթէճավիր օ-լան էեալաթը Օսմանիեէճէ քէսպ իտիլէն ահվալին սալիհէ չըգարա-ճագ օլտուղու միւլահազաթը պա-սիրէթքեարանէեէն, վէ Մ. Դու-մունտուրսուն, Միւսիման հիւ-քիւմէթի ալթընտա դալարագ ֆէր-եաա ու ֆիղան իթմէքտէ տէվամ իսէճէք օլան Եունանիսթան էվ-լատալարը հագգըն

թիպ իւղրէ ասաքիրի չահանէ իլէ Բրէզրին շէհրի արասքնա գօնարագ, շէհրի մէզքիւր մուխապէրաթ խաթթլարընը գաթ իթտիքլէրինի կէօրմիւշ տիւր։ Բաշայի միւշարիւէյհի, պուլունտուղու շու մուխաթարալը հալտէն գուրթուրմադ իւզրէ, Նօվի-Պազարտան ասաքիրի միւնթազամա կէօնտէրիլմիշ տիր։

«Շգօտրատա, հէր քէս պիլիր քի, նիհաեէթ վէ կէօնտէրիլէճէք ասաքիրին գուվվէթիյլէ, Արնավուտլար մաղլուպ օլաճագլար տըր, պունունպա պէրապէր հէր քէս շունու անլաեամաեօր քի, հիւքիւմէթի Սէնիյյէ, Արնավուտլարըն զաեէթլէ էմնիյյէթինի ճէլպ իթմիշ, վէ իսմի տէ պիւթիւն եօգարըքի Արնավուտլուգտա հիւրմէթլէ եատ օլունա կէլմիշ օլան Վէլի Բիզա բաշա կիպի պիր զաթը մէհարէթ վէ տիրաեէթսիմաթը գուլլանապիլիր։ Քէն, Արնավուտլուգտա Տէրվիշ բաշանըն էլի իլէ հարէքէթ իտիլմէսինտէ նէ՞ ֆայտէ կէօրիւեօր։

«Մայիսին պիրինտէ, Ալէքսիօսա, Ալէքսիօ, վէ Քէսէլլա վէ սայիրէ տաղլարընըն Հօթի, Սքրէլլի, Քլէմէնթի, վէ Քասթրաքի գապիլէլէրինին 500 նէֆէր իսթիեար ըուէսասը, պիր իճթիմա ագտ իթմիշլէր, վէ պու իճթիմատէ, մէմէքէթին ահվալը հազըրէսինտէն, վէ հիւքիւմէթին իհմալ վէ թէքեասիլինտէն, վէ եախօտ հէր կիւն իճրա օլունան ֆէնալզգլարը մէն իթմէք իւզրէ, հիւքիւմէթ մէմուրլարընը միւգթէտիրսիզլիկինտէն նաշի, հիւքիւմէթի մէզքիւրէեէ, ատթիտէքի միւթալաաթը հավի պիր մաղպաթա կէօնտէրմէկէ գարար վիրմիշէր տիր։

1. Էքսէրիսի գավանիյն վէ նիզամաթը Օսմանլէէյի անլամաեա զայրի միւգթէտիր օլուպ, օգուեուպ եազմադ պիլմէեէն պէօլիւք պաշըլարընը թանզիմմասը։

2. Միւթասարրը վէճհլէ, հիւքիւմէթէ պիր մէպլաղ թէէտիեէ իտերէք, տայիմաքի կիպի գավանիյի մախսուսէլերի իլէ, քէնտի քէնտիլէրինի իսարէ իթմէլերի։

3. Անէլ ումմում Արնավուտլարընը ախլէագ, ատաթ վէ էֆքեար ու հիսսիեաթընը պիլմէեէն Շգօտրա վալիլերի իլէ հիչ պիր միւնասէպաթտա պուլունմամալարը։

4. Էլան սէրքէչիքտէ վէ իխթիլալտա պուլունան տախիլի մէմիքէթտէ սուլհու միւսալէմէթի իպգա իտիպ, զաթը հազրէթի Շէհրիեարինին թահթը թէպահեէթ վէ միւթավաաթընա իտխալ իյլէմէկէ զաեէթլէ միւնասիպ, վէ էհալիյի մէմլէքէթին ատաթընը պիլէն Վէլի Բիզա բաշա կիպի պիր տիրաեէթի վէ միւգթէտիր ըէյիսին Արնավուտլուզա իզամընը զաթը Շահանէտէն իսթիրճա վէ իսթիտա իտիլմէսի։

«Ահմէտ Բիւչիւք բաշանըն մախտումու լիվա Ալի բաշա, տիւնքի ճիւմաա կիւնիւ, տիկէր իքի բաշալար, պիր չօգ միրալայ, պին պաշբլար, վէ սայիրէ իլէ Սէլանիեէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

«Իշպու պիւյիւք զապիթանընն հարէքէթի, Տէրվիշ բաշանընն Կօսինէ իլէ Բրէզրին արասքնտա պուլունտուղու մուխաթարալը ահվալէ իսնատ օլունմադտա տըր։»

* * *

Բակիւզատան եազըլըբզընա կէօրէ, Տէրվիշ բաշա Շգօտրատա պէքլէնմէքտէ տիր։

Հայտուտլուգլար պաշ կէօսթէրմէքտէ օլուպ, գաթօլիք թաճիրլէրի պիյիւք մէպլաղլար թէէտիեէսինէ մէճպուր իտիլմէքտէ տիրլէր։ Արնավուտ հէյեէթի իթթիհատիեէսի, Տէրվիշ բաշա թարաֆընտան մաղլուպէն միւնհէզիմ օմուշ տուր։ Բաշայի միւշարիւէյհին Սրիցա գուրպինէ գատար թատգիպ իթտիկի էշգբեա, ատթրան թօրլարտան տաղբմըշլար տըր։ Իքի թարաֆտան տախի խայլիճէ վէֆիեաթ վուգու պուլմուշ տուր։

Բրէզրին ասիլէրի շէհիրլէրէ իլթիճա իթմիշլէր իսէ տէ, Տէրվիշ բաշա, հիչ պիր միւշքիլաթա թէսատուֆ իթմէքսիզին, անլէրի թապիպ իթմիշ տիր։ Եագօվա վէ Իբէք ասիլէրի իսէ, մէմլէքէթլէրինէ չէքիլիպ, մուգավէմէթէ հազըրլանմադտա տըրլար։ Պունլարընը արզը ինգրեատ իթմէլերի իչին, Տէրվիշ բաշա պիր չօգ թապուրլար կէօնտէրմիշ տիր։ Մերտիթլիլէր իլէ տիկէր տաղ գապիլէլերի բէք զիեատէ հէեէճանտա օլուպ, Տէրվիշ բաշա քէնտիլէրինին թէրքի սիլահ իթմէլերինի թալէպ իթմէքտէ օլտուղունու սէօյլէեօրլար։ Պունլար, եագընտա Ալէսիօ գուրպինտէ վուգու պուլաճագ օլան պիր պիւյիւք իճթիմատա, իթթիֆաք իտէպիլէճէքլէրի խաթթը հարէքէթի դարարլաշտրրաճագ տըրլար։

LA PEPSINE

Միտէտ հազմի թաամ խրտմէթինի իճրա իթտիրմէքտէ օլան շէյ ԲԷԲԻՈՆ տիր։ պու էճզա, գօեուն միտէսինտէն չըգարըլըպ վէ պօզուլմադ պիր հալէ վազ իտիլտիքտէն սօնրա, ինանրն միտէսինտէ էքսիլմիշ օլան բէքսինին եէրինի իքմալ, եանի հազմի թաամ իչին իսթիմալ օլունմադտա տըր, վէ պունու տարբէն Նաբօլէօնուն էճզաճը պաշըսը Մ. Կրիմօլ իլէ գումբանեասը պուլմուշլար տըր։ Մէզքիւր մուալիճէ, քէյֆիպին քէյֆինէ պաղլը օլարագ, հէմ թօզ հալինտէ, վէ հէմտէ էլիքսիր հալինտէ օլարագ, տայիմա, հազմի թաամ ֆէնալըզընա, միտէ իւֆիւնէթինէ, պաշ աղրըսընա, միտէ աղրըսընա, իսթիֆրաեա, իչէրտէ հասըլ օլան կազլարա, համիլէ գատընլարընն իսթիֆրալարընա, միտէ վէ գարընն չիչէկնիլիկինէ, ույգուսուզլուղա, թաամտան սօնրա զուհուրա կէլէն էսնէմէքլիկէ վէ եախօտ կէնիրմէքլիկէ, վէ կէնճ չօճուգլարընն իսհալլարընա դարշը բէք ֆայիտէլի տիր։ Պունուն նիչէ թագլիտէրի պուլունտուղունտան, չիչէլեր իւզէրինտէ պուլունան Մ. Կրիմօլ վէ գումբ. իմզալարընա տիգգաթ իտիլմէքլիք էլէմիյյէթտէն տիր։ Ն. 36

GUARANA

«Մօնսիէօ Կրիմօլ վէ գումբանեասը։
«Մահզա պիր մէճմունիյյէթի ագիմտէն թահրիք օլունարագ թագտիմի թէչէքքիւր պիրլէ պէեան վէ իզրար իտէլիմ քի, սիզլէր, կուարանա նամ իլաճընըզըն թէրթիպլիյլէ, պիյիւք պիր խիլիք իչէմիշլիգ տիր, գիրա, պէ տէնիզ, խայի ալնէլէրտէն պէրու չէքմէքտէ օլտուղում տէչչէթլու պիր պաշ աղրըսընտան, պու կիւն պիթիւն պիթիւն գուրթուլապիլմէքլիք իպպալինէ նայիլ օլմուշում տուր։» ԳԱԲԷԼԳԱՆ

Բուսանիպտա բրէֆէ+Բիւ-
ժէնէրալ ոէբէ+Բուբու
Ն. 27

SIROP ET VIN

DE QUINQUINA FERRUGINEUX

Գան զայիֆլիկինտէն ղուհուրա կէլմէքտէ օլան հէր նէվի էմրազա գարշը, տեմիր իլէ գինգինա, պիրինճի տերկէճտէ թէէսսիրի վէ շիֆապախշ պիր մուալիճէ օլտուղու կիպի, գուվվէթ վիրճիլիք հիհէթիյլէ տախի իքինճի մէրթէպէտէ միֆիտ տիր։ տիմէք տիր քի, Մ. Կրիմօլ ՍԻՐՕ Է ՎԷՆ ՏԷ ԳԻՆԳԻՆԱ ՖԷՐՐԻԹԻՆԷՕ նամ մուալիճէյի թէրթիպ իթմէսիյլէ, հէքիմլիքտէ պիյիւք պիր խըտմէթ իյլէմիշ տիր։ Մէզքիւր չէլիքլի գինգինա շարապը, լէհճէ սօլկունլուգլարընա, միտէ աղրըլարընա, վէ իչթահ քէսիքլիքլէրինէ վէ էմալէրինէ գարշը բէք ֆայիտէլի տիր։ Ն. 39

LE PRINTEMPS
EN ACTIONS

—

ԲՐԷՆԹԱՆ ՄԱՂԱԶԱՍԸՆԸՆ ԻՃՐԱԱԹԱ ՊԱՇԼԱՄԱՍԸ

Փարիստէ վագը ԲՐԷՆԹԱՆ նամ ճէսիմ մաղազալարընն պատիի քիւշատը օլան Գօմանտիթ շիրքէթին սէհիմլէրի հագգընտա, հէր թարաֆտան մալիումաթլար իսթէնիլմէքտէ օլուպ, վէ շիրքէթի մէզպուրէեէ սէհիմ եազըլմագլըգ տէֆթէրի իսէ, իչպու էօնիւմիւզտէքի բազար իրթէսի կիւնիւ ալտֆրանկա մայիս 16տա վուգու պուլաճաղընտան, շու աթիտէքի մալիումաթլարը պէեանէ միւսարաաթ իտէրիզ։

1. Մէզքիւր թէչէպպիւսաթ, շու զիյրտէքի թէէմինաթլար թահթընտա պուլունմադտա տըր, եանի էհալինին պիր սուրէթի գավիեէտէ օլան գօնթրօլու թահթընտա օլտուղու կիպի, միւտիրի, եանի ժէրանը պուլունան զաթըն տախի չախսի վէ թէքմիլ մէսուլյեէթի ալթընտա օլաճագ տըր, վէ պինապէրին, կէրէք արազի վէ կէրէք էպնիյէտէն իպարէթ օլան էմալը մէնդուլէ վէ զայրի մէնգուլէտէն իպարէթ սէրմայեէճ թէէմինաթ պուլունաճագ տըր։

2. Մ. ժիւլ ժալիզօնուն պու իչտէ հիսսէտար գալարագ, միւտիր եանի ժէրան իւնվանը.լա, իտարէյի ումուրա նէզարէթ իտէճէկինտէն, վէ տէրքեար օլան սէհիմէրտէն սայբի տէօրթտէ պիր գըսմը եանի, 18,084 ատէտի քէնտույէ այնա օլաճաղընտան, տիմէք տիր քի, պէհէր հիսսէսի 500 ֆրանգտան իպարէթ պուլունտուղու հալտէ, խալգա իմզալաթընըմազլըզա, անճագ 61,916 Հիսսէ չըգարըլաճագ, վէ մէզքիւր սէհիմլէր իչին թախսիս գրլընան պու ֆիեաթ, ասլա արթընըլմաեաճագ տըր։

3. Ագճէ թագսիթլէրինին թէէտիյեէ վէ թէէսլիմ, շու աթիտէքի սուրէթտէ վուգու պուլաճագ տըր, եանի, 50 ֆրանգ, հիսսէ իմզալանտըզընտա, վէ 75 ֆրանգ պիրինճի թագսիթտէ, վէ 125 ֆրանգ 1881 նոյեմբեր (ալֆիրանկա) 30տա, վէ 125 ֆրանգ 1882 յուլիս 31տէ, վէ 125 ֆրանգ 1883 յուլիս 31տէ։ Շունու տախի ունութմաեըզ իչար իթմէքլիկէ քի, մէզքիւր թագսիթլէրը զէմանընտա ալընաճագ բարարար, տէրքեար օլան իհթիեաճա քեաֆի օլաճաղընտան, թագսիթլէրէ պէքլէմէքսիզին, հէր սէհիմ պէտէլի օլան պէշէր եիւզ ֆրանգլարը բէշինան թէքմիլ միրմէք իսթէեէն հիսսէտարանա, օլ պապտէ հիչ պիր իքրամ վէ եախօտ ըդօնթօ օլունմաեաճագ տըր։

4. Հիսսէտարանտան իպարէթ պուլունան Գօմանտիթ շիրքէթի իլէ Անոնիմ շիրքէթի պէյնինտէ օլան ֆարգ շու տուր քի, Գօմանտիթ շիրքէթինտէ, միւտիր պուլունան շախս, շէրան վէ նիզամէն, քէնտի իտարէ իթտիկի ումուրա մէսուլ օլուպ, վէ հալ պու քի, Անոնիմ շիրքէթինտէ իսէ, միւտիր եանի ժէրան պուլունան շախս, իսթիֆա իթտիկի կիպի, հէր պիր մէսուլյեէթտէն գուրթուլապիլէճէկինտէն, վէ Բրէնթան մաղազալարը շիրքէթի տէ Գօմանտիթ օլտուղունտան, թապիաթիլէ, Մ. ժիւլ ժալիզօ մէսուլ սաեբլաճագ, վէ պու խուսուստա, քեաֆֆէյի հիսսէտարան իչին, պիյիւք պիր թէէմինաթ օլմուշ օլաճագ տըր։

5. Հէր սէնէ, հիսսէտարանա, իքի տէֆատա, եանի պիրի յունվար 31տէ, վէ տիկէրի տախի յուլիս 31 տէ, եիւզտէ պէշ ֆայիզ վիրիլէճէք տիր։ Հիսսէտարլարը, պունտան տա պաշգա, ասըլ թիճարէթտէն եիւզտէ էլլիսինի ալմագլըզա հագգլարը օլաճագ իսէ տէ, թիճարէթի հասըլէտէն, ճիւզի պիրէր մըգտար շէյ ալըգօնուլարագ, շու մէպլաղ իւչ միլիոն ֆրանգա պալիշ օլտուգտան սօնրա, հիսսէտարանա, թիճարէթտէն եիւզտէ էլլի իքի պուչուգ տախի վիրիլէճէք տիր։

6. Պու մաղազալարընն սէհիմքեաղըտլարընը, Փարիս պօրսասընտա գապուլինէտէ բուխսաթ իսթէնիլէճէք տիր։

7. Սէհիմլէրին իլքբուպլարը թէսլիմ ու թէէտիյեէ օլունտուգտան սօնրա, պէյնէլ խալգ ալընըպ սաթըլապիլէճէք տիր։

8. Պու եօլտա սէհիմլէր, սէնէտէ եիւզտէ 15տէն 20յէ գատար անճագ թիճարէթ կէթիրէպիլիրլէր։

Իմտի, Բրէնթան սէհիմլէրի, բէք միւֆիա վէ շաեանը իմիպար պիր

ԹՈՒՃՏԱՆ ԳԸԶԼԱՐ

(35)

—

տի կէնճ գըզ։

—Սինեօր Մէրքիւցցանը, թէնպէլիք թէօհմէթիյլէ պանա վուրմադ իսթէտիկի գամչըլարտան պէնի գուրթարըբզընը, խասթախանէտէ պէնի թէտավի իթտիրտիկինիզ, վէլհասըլ շէքէր տէյիմէնէլերինտէն պէնի չըգարըպ, էսկի մէմուրիեէթիմտէ իպգա իթտիկինիզ իչին։

—Լաքին պու շէյլերին հէբսի հագգը իտի։

—Էվվէթ, էֆէնտիմ, լաքին, պու ալէմտէ հագգը սէվմէք, իյի օլմադ տիմէք տիր։ Սիզ օլմասա իտինիզ, զէվալը ժիւբիթէր տէ խասթա, զայիֆ վէ թագաթսըզ օլտուղու հալտէ, քէնտի մէշագգաթընա ըաղմէն չալըշմաեա վէ գօմանտէօրիւն գամչըսը ալթընտա էօլմէեէ մէճպուր օլաճագ իտի։ Սիզ պանա մէրհամէթ իթտինիզ, վէ պու սէպէպտէն պէն տախի սիզէ էզճան ու տիլ վէ տիզ իւզէրինէ կէլէրէք վէ էլլէրիմի ուզաթարագ թէչէքքիւր իտէրիմ։

Ֆիլվագը մէրգումմ արապ, պու լաֆզլարը սէօյլէտիկինտէ, էլլէրինի ուզաթմըշ, վէ կէօզլերի եաշարմըշ օլարագ, Գօրանըն գարշըսընտա տիզ չէօքմէքտէ իտի։ պաաէհու տայիմա ալթմագ իւզրէ պուլունան պիր հէեէճան իլէ, շու վէճհլէ տէվամ իթտի։

—Ժիւբիթէր էօմրիւնիւ սիզէ վաճիպ օլմազլէ, էօմրիւ սիզէ այիտ տիր։ Սիզին իչին էօլմէսինի էմր իտինիզ, կէօրէճէքսինիզ քի, թէրբէտտիւտ իտէճէ՞ք մի տիր։

—Աեաղա գալգ, տօսթում, տէտի Գօրա քէնտիսի տախի զաեէթլէ միւթէէսսիր օլարագ, պէնիմ, սէնին մուհապպէթինէ էմնիյյէթիմվար տըր։ անը պիլիրիմ, էմինիմ, վէ ասլա ունութմաեաճաղըմ։

Գօրա պու սուրէթլէ էլինի ալապա ուզաթտըզընտան, մէրգում, էվվէլա հիւբմէթլէ պուս իթտի, վէ սօնրա գալպինէ տաեաեըպ օրատան տիշարը չըգդը։

Օտասընտան չըգմըշ օլան Մարսիալ Տէրէյն, պալեատէ զիքր իթտիկիմիզ միւէսսիր մէնզարէ էնանսընտա կէնճ գըզլարըն եանլարընա վասըլ օլմուշ իտի։

—Ալլահ սիզտէն խօշնուտ օլսուն, տիլպէր տաեը գըզըմ, պու պապտէ իլմիֆաթըմը պէեան իտէրիմ, տօղրուսու սիզ պուրա էհալիսինին ազիզ վէնսան տը Բօլու օմուշսունուզ, տէտի Մարսիալ։

—Հալա օղլում, տէեու ճէվապ վիրտի Գօրա, պէն չալըշանլարըն տօսթուեում, խուսուսիյլէ մէշագգաթի իչինտէ պուլունան չալըշանլարըն։ Պու պիշարէ, ալշագճա պիր զալիմլիք վէ հագգսըզ պիր միւճաղաթ թէհտիտի ալթընտա պուլունուեօրտու։ Բէնտիսինի պու իքի հալտէն գուրթարմամա, վազիֆէսի իճրա իթմիշ օլուրում։

Պաաէհու մէզպուրէ, միւքեալէմէնին սուրէթինի պիրտէն պիրէ թէպտիլ իտէրէք,

—Տաեը օղլու, տէտի, բէտբէրիմին խանէսինտէ բահալթճա ուեուտունո՞ւզ մու։

—Իքի սաաթ ուեուտում, վէ ուեանտըզըմտա, եօրկունլուղում։ տան իւզէրիմտէ հիչ պիր էսէր գալմամըշ իտի։

—Օ հալտէ, պէնիմէ պիրլիքտէ կէլմէք իսթէ՞ըմիսինիզ։

—Տիւնեանընն ուճունա գատար սիզին արգանըզտան կէլմէեէ հաղըրմ։

—Սիզի օլ գատար ուզաղա կէօթիւրէճէք տէյիլիմ, տէտի Գօրա թէպէսսիւմ իտէրէք։

—Նէ՞րէեէ կիտէճէյիզ։

—Խասթա էսիրլէրիմիզին դայրըլմադտա օլտուղլարը խասթախանէյի զիեարէթէ։

—Էսիրլէր դայրըլըրլա՞ր մը։

—Էվվէթ, հալա օղլու, միւմքին օլտուղու գատար, չիւնքի անլէր տէ լինատ տըրլար։

—Էկէր արապլար իչին սէօյլէեօրսանըզ, պու ճիհէթի պէնճէ պիր տէրէճէ մուվաֆքըզ մասլահաթ տէյիլ տիր։

—Նէ՞ կիպի։

—Զիւնքի գուվվէյի իտրաքիեէլէրի, մէքեարէ հայվանլարընն հիսսիեաթը մէրթէպէսինտէ պուլունան պու ատէմլէր, սիզին մալինիզ տիրլեր։ Պունլարընն իւզէրինտէ սիզ հէմ հաեաթ վէ հէմ մէմաթ հագգընը հայիզ պուլունմադտասընը։

—Պիզիմ անլէր իւզէրինտէ օլան հայեաթ հագգըմըզ, միւմքին օլտուղու գատար քէնտիլէրինի ուզուն միւտատէթ եաշաթմադտան իպարէթ տիր։ Տօղրուսունու սիզէ սէօյլէյիմ մի, հալա օղլու, սիզ պու խուսուստա սինեօր Մէրքիւցցա իլէ բէք ալէա իմթիզաճ իտէպիլէճէքսինիզ։

—Սինեօր Մէրքիւցցա քիմ օլուեօր։

—Արապլարընն գօմանտէօրիւ տիւր։ Մէրգում տախի, սիզին կիպի արապլարընն ինսան օլմատըգլարը իտտասընտա պուլունուր։

Մարսիալ Տէրէյն, Գօրանընն էֆքեարընա ֆէնա կէօրիւնտիկիւնիւ անլաեարագ, միւէսսիրէն,

—Մէրգում հէր քիմ իսէ, տէտի, սիզէ դարշը պիր էֆքեարտա պուլունտուղու իչին հագգսըզ տըր։

—Ֆագաթ էօյլէ զանն իտիեօրում քի, սիզ տախի . . .

—Պէն սիզին իլէ հէմէֆքեարըմ, տէեու տէվամ իթտի սէֆայլին թաճիրի, սէվկիւլիւ տաեը գըզըմ, չունա թէէմին օլունուզ քի, սիզ հէր նէ խուսուստա միւրատ իտիպ, պիր չէյ սէօյլէեէճէք օլուր իսէնիզ, պէնի սիզէ հէմէֆքեար գըլաճագսընըզ։

—Խալիսանէ՞ մի։

—Էվվէթ, խալիսանէ։

—Պէլքի պու խուսուստա սիզի թէճրիպպէ իտէճէք իսէմտէ, պէօյլէ պիր թէքլիֆին պիր աղ սէրթճէճ օլտուղունու տա զանն իտէրիմ, տէտի կէնճ գըզ իսթիհզաքեարի պիր սէտա իլէ։

Մարսիալ պու սէօզտէն միւթէէսսիր օլտու իսէ տէ, եիւզէ կէլմէեէրէք։

—Հէր նէ հալ իսէ, տէտի թէպէսսիւմէ, խասթախանէսինզի զիեարէթ իթմէք իւզրէ, իչթէ, իլէրուտէ հէր խուսուստա սիզին իլէ հէմէֆքեար օլաճագ օլան քիմսէ, գօլունու սիզէ թագտիմ իտիեօր։

Պէօյլէճէ Գօրա, մէրգումուն գօլթուղունա կիրիպ, իքիսի պիրլիքտէ խասթախանէեէ սօղրու կիթմէկէ պաշլատըլար։

Էպնիեէյի մէզքիւրէ, գօնագտան եարըմ սաաթլըգ ուզագտա, պաղչէ իչինտէ վէ պիր տաղ էթէյինտէ վէ պիյիւք աղաճլար իլէ մուհաթ օլուպ, պիր ալթ գաթ վէ պիրտէ իւսթ գաթ տայիրէլերինտէն իպարէթ պուլունմադտա, վէ աչըգ օլան բէնչիրէլերինտէն պօլճա հավա վէ ըշըգ թէէսսիր իթմէքտէ իտիլէր։

Գօրա, Մարսիալ Տէրէյն իլէ պիրլիքտէ խասթախանէնին էշիյինտէն կէչտի, Գարմէն իլէ Մարի

չէյ օլտուղունտան, բաղպէթլու օ. գուեանլարմըզ, հէման եէմի մէզպուրտան եանի մայիս 16 տան եվվել, քէմալի արզու վէ խահիշ լուզրէ, թահրիրէն մէզբիւր չիրքէթէ հիսսէտար օլմազլըզա միւսաբաթ պիրլէ խթիֆատէ իթմէլի, վէ պունու տա միւրատ իթաիլլէրինտէ, Փարիսէ Մ. Ժիւլ Ժալիզօ խմինէ մէքթուպ եազարագ, վէ հէր գաչ սէհիմ խթէրլէր խսէ, իլք թագսիթէ մահսուպ օլմագ լուզրէ, պէհէր սէհիմ իչին էլուիշէր ֆրանգ կէօնատէրմէքլիկէ հիմմէթ իյլէմէլի տիրլէր։

ՄԱԹԷՄ

Ճիւմաա իրթէսի կիւնքի Մասիստէ, մա թէէսիւֆի աղիմ օգունտուղունա կէօրէ, պունտան իքի հաֆթա մուգատաէմ Մէրզիֆունտան պուրաեա կէվիշ օլան Արժ. Մուշիղ վարդապետ Հայկունի, հիսարտա միւսաֆիրէթէն պուլունմադտա իքէն, հէնուզ օթուզ չաղլարընտա պուլունտուղու հալտէ, տիւչար օլտուղու իլլէթանէն ադատէյի կէրիսան իտէմէեէրէք, ճիւղիճէ պիր վագթ եամտրգտան սոնրա, աղվի տարի պագա իթմիշ տիր։

* * *

Տիւնքի կիւն Դումդարուտա եուրեսիսխանլըդ գուրատ իճրա իտիլէրէք, Յոգոս էֆէնտի Ժամակչեան, Միհրան էֆէնտի Սէթեան, վէ Ա. ւեահս էֆէնտի Սաւրէնեան, էքսերիյյէթի արա գաղանմըշլար տըր։

ԱԱՅԵԼՔ

ՀԱՆԴԷՍ ԱՄՍԵԱՅ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԴՈՐԾՆԱԿԱՆ ՁԵՒԱԴԻՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԱԶՈՒՑ

Էլպիսէ պիչմէքլիկէ տայիր օլան մէզքիւր բիսալէնին պիրինճի նիւսխէսի, պունտան չէնտ մահ մուգատէմ բունիւմայի զուհուր օլտուգտան սոնրա, պաղը սեպէպլէրէ մէպնի հէր նէ գատար թէէխիր իսթիրմիշ իսէ տէ, իչիմէ պու տէֆա, իքինճի նիւսխէսինին տախի, ենէ մի քէմմէլ սուրէթտէ օլարագ չըգարըլմաը, մա մէճմունիյյէ կէօրիւլմիւշ տիւր։

Հէր նէ գատար մէզքիւր բիսալէնին թէէլիֆինէ Մ. Գալէնտէրեան էֆէնտի հիմմէթ իթմէքտէ իսէ տէ, արթըգ պունտան սոնրա, հէր այ նիզամընտա չըգարըլմասընա տէվամ օլունտալիրին իչին, Արամեան տարարանտան Գ. Պաղտասարեան էֆէնտի, վէ Մարգարեան Դրատունտան տախի Վ. Ց. Մարգարեան էֆէնտի, լազըմ կէլէն ֆէտա քեարլըզը իճրա իթմէք իւզրէ, թահթը խտարէյէրինէ արմազլըզա հիմմէթ իթմիշլէր տիր։

Մէզքիւր բիսալէնին ֆայիտէսի վէ էհէմմիյյէթի հաղդընտա, զաթէն չօգ սէօյլէմիշ օլուպ, վէ չօգտա սէօյլէնմիշ օլտուղունտան, թէքէրրիւրինէ հաճաթ կէօրմէյէրէք, հէր քէսին համիյյէթ վէ թէչվիգաթընա հավալէ իթաիկիմիզլէ պէրապէր, խսթիֆատէ իթմէլէրինի տախի նասիհաթ խտէրիզ։

Մէզքիւր բիսալէնին Իսթանպոլ իչին ինէնվի գը.յմէթի 3, վէ թաշրալար իչին բօսթա իւճրէթիյլէ պիրլիքտէ 4 տատէ սիմ մէճիտ օլուպ, վէ էլտէն նիւսխէսի տախի, 6 ղրուշա սատըրմադտա տըր։

Օլ պապտէ մէքթուպ եազմադ իսթէնէնլէր, եա Իսթանպոլտա Ցակոբեան խանտա, Արամեան տարբանտա Գ. Պաղտասարեան էֆէնտի, վէ եախսա Մէրճան չարշըսընտա Վ. Ց. Մարգարեան էֆէնտի նամինա, օլարագ կէօնատէրմէլի տիրլէր։

Միլլէթիմիզտէ չու եօգ տուր, պու եօգ տուր, տէյլէրէք թէչէքքի իթմէքտէ օլանլար, ումարըզ քի պէօյլէ պիր դահմէթի վէ մէսաբէճի թէչէպպիսիս թէչվիդէ միւսաբատ վէ հիմմէթ իտէճէքլէր տիր։

ՐԷՍՄԻ

Իզհարը իճլաս իթմիշ օլան լամպաճը Բանչօ Պոեսճինին թէավիեէյի խուսուսաթընա Օննիկ էֆէնտի Տոխուտեան իլէ, Մ. Ալպէրթ Կոլատէմպերկ ասալէթէն սինտիք թայէին պույրուլմուշ օլտուգլարընտան, միւֆիսի մէրգում զիմմէթինտէ ալաճաղը օլանլարդն, դանունը թիճարէթին 199 վէ 200 ինճի մատտէլէրի մուճիպինճէ, իչպու 1297 սէնէսի նիսանընդան 30 ունճու բէնչչէնպիհ կիւնիւնտէն իթիբարէն, 20 կիւն զարֆընտա պէհէր բաղար իրթէսի վէ բէնչչէնպիհ կիւնլէրի սատթ 6–7 բատտէլէրինտէ, իքինճի մահքէմէյի թիճարէթէ կէլէրէք, ալաճագլարընը իսպաթ իլէ գայտ իթաիրմէլէրի իլան օլունուր։

Գալաթատա, Պէրէքէթ զատէ մահէլլէսինտէ, Վօյլօտա ճատտէսինտէ, Մէտրէսէ սոգաղը քէօշէսինտէ, 34 վէ 36 նիւմէրօպար իլէ մուբաղդամ պէր մուճիպի խարիթա, 287 զիրա իքի գրթա արսա հէյեթի թէֆթիշլիէյի էվգաֆատան վուդու պուլան իֆատէ իւզէրինէ ատէրտէթի վիւզայիտէ պուլունտուղունտան, թալիպ օլանլարընը, իչպու 1297 սէնէսի շէհրի մայիսինին իքինճի ճիւմատա իրթէսի կիւնիւնտէ իթիպարէն, շէհրի մէզքիւրուն 9 ունճու ճիւմատա իրթէսի կիւնիւնտէ տէկին, պէհէր կիւն սատթ 10ա գատար մահլուլաթ խտարէսինէ կէլմէլէրի, իլան ու իխթար ղըլընը։ 1—3

PHOSPHATE

DE FER DE LERAS

PHARMACIENS

Բարիստէ իմ տոքթորասը ախզ իթմիշ օլան էշզաճը Լրանքն Ֆոսֆաթ տը Ֆէրի։

Գան իչինտէ մութլագ չէլիք պուլունուր։ Գանընը իչինտէ չէլիք գալմասրղընտա, ինսան գուվվէթէն տիւշէր, իշթահը գաբ-ընը, եիւղունտէ բէնք գալմադ, վէ գան տա-ք նտի թապիի ալ բէնկինի զայպ իտէր։

Գանա գուվվէթ վիրմէք իչին խթիմալ ուլունան չէլիքլի հապ, թօզ վէ տըրաժէլէրին շու պիւյիք մահզուրը վար տըր քի, պունլարտա պուլունան չէլիք էրիմէմիշ տիր, վէ պինէն ալկյհ, զաթէ խասթա օլան միտէ, չէլիյի էրիթմէյէ մէճպուր օլուպ, տահա զիեատէ եօրուլուր։

Լրանքն Ֆոսֆաթ տը Ֆէրինտէ պու մահզուր եօգ տուր, մէզքիւր Ֆոսֆաթ տը Ֆէր, պէրրան, գօզուսուզ, վէ սու լէզվլի թինտէ սիր շուրուպ օլուպ, իչինտէ չէլիքտէն մատտա, քէմիկէ հաեաթ տա վիրէն Ֆոսֆաթ վար տըր, իշպու շուրուպ, զայիֆ վէ բէնկի սոկուն վէ զայիֆ գանը տաամարա բէք ֆայիտէլի օլտուղու կ պի, դատըն վէ ընդարընը միտէ խասթալըզարընը տախի տէֆ իտէր, վէ գատընարընը ատէթինի նիզամընտա տէվամ իթտիրիր, վէ գատընարա մախսուս օլան Լէօգորէ վէ եախսա Ֆլէօր Պլանշ նամ իլէթի իզալէ իտէր։

SIROP DE RAIFORT IODÉ

DE GRIMAULT ET CIE

Բարիստէ մուգիմ էճզաճը Կրիմոլ վէ գուսմանեասընդն Սիրո տը Բէֆոր Իոսէ նամ շուրուպու։

Եկիրմի սէնէտէն պէրու, չօճուգլարա մախսուս խասթալըգլար իչին, Մօրինա Պալըգ եաղը, վէ աքօրալիթի տէֆ իտէր շուրուպ եէրինէ, իշպու շուրուպ վիրիլիպ, բէք չօգ մուհասէնաթը կէօրիւլմիշ տիր։

Պոդաղտա չըգան ուրլարընը թրգանմասընա, վէ իւֆիտինէթլէնմասինէ, վէ խըրթլաղընը, վէ տէրի, վէ պաշ, վէ եիւգիւն տիշարը վիրմէսինէ գարշը, ալէա պիր իլաճ օլտուղու կիսլի, իշահրտա աչար, սինիրէ գուվվէթ վիրիր, ըէնքսիզլիյի, վէ վիճուտ կէվշէքլիյինի տէֆ իտէր, վէ չօճուգլարա քէնտի թապիի գուվվէթ վէ չէնմէշրէսպիկինի վիրիր։

Պու մուալիճէ մէմէտէքի չօճուգլարընը վիճուտինտէ հուսուլէ կէլիպ, վէ «Գրութ տը լէ» թէմիեէ օլուշան իլէթ իչին շիֆալը տըր։ Վէ գանը թէմիզլէյիճի տիր։

Սաթըլըր պիւյիք էճզախանէլէրտէ։

INJECTION

AU

MATICO

DE GRIMAULT ET CE.

Բարիստէ Վիվիէն սոգաղընտա 8 նիւմէրօ իլէ միւրաբադամ մաղազատա մուգիմ Կրիմոլ վէ Դուսմանեասընդն, Իէրու մէմալիքինտէ հասըլ օլան Մաթիքօ ագաճը եաբրաղլարընտան թէրթիպ իթմիշ օլտուղու իչպու շիրին կա սուեու, պիր գաչ սէնէ զարֆընտա, տիւնեանդն հէր թարաֆընտա քէսպի չէօհրէթ իլլէմիշ տիր։ Պու իլաճ էն շէտիտ ագրընթըլարը տախի (էքզիմա) աղ վագթ զարֆընտա էյի իտէր։

PRINTEMPS

ՆԱՄ ՊԻՒՅԻՒՔ ՄԱՂԱԶԱԼԱՐԸՆ ՀԻՍՍԷՏԱՐԱՆ ՇԻՐՔԷԹԻ

ԺԻՒԼ ԺԱԼԻԶՕ ՎԷ ՇԻՐԼԷՔԵԱՆԸ

ԹԱՀԹԸ ԻՏԱՐԷՍԻՆՏԷ

500 ԷՐ ՖՐԱՆԳՏԱՆ 80,000 ՍԷՀԻՄԷ ԹԱԳՍԻՄ ՕԼՈՒՆՄՈՒՇ ՕԼԱՆ

ՍԷՐՄԱԵԷՍԻ, 40,000,000 ՖՐԱՆԳ

Էսհամը մէզքիւրէ, պէտէլինի ճէսթէ ճէսթէ վիրէնլէր իլէ, քեամիլէն բէչլին վիրէնլէր պէյնինտէ հիչ պիր ֆարգ օլմաեարագ, թէատավիւլէ չէգարըլմիշ տըր։

—.—

Էսհամը մէզպուրէ շու վէճհ իլէ թէէտիեէ օլունաճագ տըր.

50 Ֆրանգ վագը իմզա խիլրոիկինտէ,
75 » թէվզի վէ թագսիմ էնտաբնտա,
125 » 1881 նոյեմբեր 30 տա,
125 » 1882 յուլիս 31 տէ,
125 » 1883 յունվար 31 տէ։

ՇԻՐՔԷԹԻՆ ՄԱԳԱԶԻՆ

ՆԻԶԱՄՆԱՄԷՆԻՆԻՆ ՊԷՇ ՄԱՏՏԷՍԻՆՏԷ ՄԻԻՆՏԷՐԻՃ ՏԻՐ (1)

Իշպու Շիրքէթին մագազէսի, սէրմաեէսի Մ. Ժիւլ Ժալիզօ թարաֆընտան վաղ օլանան ԲՐԷՆԹԱՆ նամբարլա մաարուֆ օլան Մօտա Մաղազասընդն մուամէլէսինտէն, վէ պու մուամէլէ իչին ըզգմ կէլէն պինալարդն ինչասընտան իպարէթ տիր։

Մէզքիւր մուամէլէ, Մօտա թիճարէթինճէ հալէն թէատրիզ օլան վէ իլէրլուտէ ճէպպ օլունաճագ պուլունան, քեաֆֆէի էմթաաեը կէրէք թօրատան վէ կէրէք բէրէք քէնտէ սամմագտան իպարէթ օլուպ, Շիրքէթի մէզքիւրէ կէրէք տոզրուտան տոզրու, վէ կէրէք օրթագլըզ սուրէթիյլէ քէնտի քեարընա ֆայիտէլի օլան քեաֆֆէյի խմալմը իճրա իտէպիլէճէկկի կիպի, պիզզամ քէնտիսինին վէ եախսա պիր իւչիւնճիւնիւն եարտըմըյլա տա էմթաանդն նագլի խրամէթինի թանզիմ ու թէրթիպ, վէ պու թանզիմ ու թէրթիպ իլէ, սայիրլէրին էմթաաբ նագլինտէն իսթիֆատէ իյլէեէպիլէճէք տիր։

Շիրքէթի մէզպուրէ, էնվայի էսհամ իչին խատէթէն պիր չուպէ թախսիսիյլէ, գօնթ-դուրան աչբզ, վէ քսգօնթօ մուամէլէսի տախի իճրա իտէճէք, վէ սայիրլէր հիսապընա, սայիր մէմէքէթլէր ֆապրիգալարը յա տախի իշ եարապիլէճէք տիր, վէլհասրլ, էշեա վէ էմթաա տէբօղնթօ անպարլարը քիչտալիյլէ, էմթաաեը դապուլ ու հրթիզ իտէպիլէճէք, վէ մէզքիւր էմթաայի մահֆուզէ իւզէրինէ տավանաս իտէրէք ագճէ վիրէպիլէճէք տիր։

ԲՐԷՆԹԱՆ նամ ճէսիտա մաղազալարընը թէէսիս խիլէճէքլէրի արազի վէ պինալարընը ըստգամիյրը շուտլար օլաճաղլար տըր, 64, 66, վէ 70 Պուլվար Հօսմանտա, 117, 119, 121, 123, 125 վէ 127 Բրօվանս սոգաղընտա, 55, 57 վէ 50 Գոմարթէն սոգաղընտա։

—.—

Սէհիմէր սէնէտէ եիւզտէ 5 ֆայիզ, վէ թէմէթթիւտէն եիւզտէ 50 քեար ալմանա հագգը տըրլար։

—.—

500էր ֆրանգլըգ 61,916 ատէտ էսհամընդն Ալէնէն թէտավիվէ ԶԸԳԱՐԸԼՄԱՍը, Բարիստէ, Պուլվար Հօսմանտա վագը շիրքէթին մահէլլի իճթիմալինտէ, ՄԱՅԻՍ (ԱԼԱՖ.) 16 ԸՆՃԸ, ԲԱԶԱՐ ԻՐԹԷՍԻ ԿԻՒՆԻԻ սապահընդն սաաթ 10ունտան, ագշամընդն սաաթ 6ը գատար վուգու պուլաճագ տըր։

—.—

Նէ գատար սէհիմ եաղըլմադ խթէէիլիր իսէ, թէահիւտլու մէքթուպ իլէ օլ գատար 50 ֆրանգ, Բարիստէ Մ. Ժիւլ Ժալիզօ իսմինէ կէօնտէրիլմիկինտէ, Օլ. ԿԻՒՆՏԷՆ ՀԻՍՍԷՏԱՐ ԵԱԶԸԼԱՊԻԼԻ։

—.—

ԳԱՏԸՆԼԱՐԱ ԻԽԹԱՐ

Կէրէք Ֆրանսատան, վէ կէրէք մէմալիքի էճնէպկյէտէն, էմթաա իրսալի արզու իտիլէրէք, Մ. Ժիւլ Ժալիզօյա, եաղըլտըղընտա, քէմալի տիգգաթ իւզրէ իճրա գելընտրգտան պաշգա, էշեա նիւմունէսի տէֆթէրի վէ նիւմունէսի տախի թալէպ օլունտուղունա, իրսալ օլունաճագ տըր։

(1) Շիրքէթին նիզամնամէսի, Բարիստէ նօթէր միւսիւ Սիւրբոնուն նէզտինտէ մահֆուզ օլուպ, հիսսէտար օլանլարը էմրէրինէ մուհավիվլ տիր։ Մէզքիւր նիզամնամէլէրտէն, Բարիստէ Մ. Ժիւլ Ժալիզօտան, բոսթա իճրէթի վերիլէրէք խթէնիլտիկինտէ կէօնտէրիլէճէքլէր տիր։

Տ. ՄԱԳՐԻ

ԹԻՒԹԻՒՆ ՎԷ ՍԻԿԱՐԱ ՖԱԲՐԻԳԱՍը

ԳԱԼԱԹԱՏԱ, ՎՕՅՎՕՏԱ, ՍՕԳԱՂԸՆՏԱ, Ն՝ 2 ՎԷ 23

Միւսիւ Տ. ՄԱԳՐԻ նին եէնի ֆապրիգասը, պու քէրրէ Գալաթատա Վոյվոտա սոգաղընտա 2 վէ 23 նիւմէրօպար իլէ մուրաբադամ մաղազալարտա, ՖԱԲՐԻԳ ՆԱՍԻՕՆԱԼ ՏԸ ԹԱԳՍ, Է ՍԻԿԱՐԷԹ նամբարլա մէշհուր թէէխիս օլունուպ, իշպու ֆապրիգա, կէրէք սահիպինին վէ կէրէք թիւթիւն հագգընտա մալիմաթը մախսուսէլէրի պուլունանլարընն սայ ու իհթիմամլէրիյլէ, բէք կիւզէլ սուրէթտէ թանզիմ իտիլմիշ, վէ ՍԱՀԻՀ ԵԷՆԻՃԷ ԹԻԻԹԻՒՆԼԷՐԻՅԼԷ թէրթիպ օլունմուշ օլտուղու հալտէ, խօշնուտիեէ թի մուճիպ սուրէթտէ, խալիս վէ թապիի վէ պիրինճի ճինստէն վէ ՂԱՆԷԹ ԷՀՎԷՆՃԷ թիւթիւն ֆիրուխթ իտէճէկի բազպէթլու էհալիեէ իլան օլունուր։

Մէմալիքի էճնէպիեէ իչին իտիլճէք սիբարը տէրհալ իճրա օլունաճագ, վէ պա իրսալի սէնկյյէ պանտրոլ վէրիլիսինտէ մուտթի պուլունաճագ տըր։

Իշպու ֆապրիգա 25 ապրիլ / մայիս 7 տէ քիւշատ օլունուր տուր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԵՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐՕ

Լօնտրա 13 մայիս

Ինկլիզ գոնսոլիտ	102-3/16
Էսհամը Ումումիէ աչըլը	15-15/16
» » գաբանը	16-1/2
1865 Իսթիդրազը	17-1/2
1869 »	17-1/2
1871 »	78-
1872 (Պոնտիւ Թրէզօր)	30-
1873 »	17-
Օսմանլը Պանգասը	16-5/8
Ռուսիա Իսթիդրազը 1873	94-1/4
Մըսըր Իսթիդրազը պիրինչիլ	77-5/8
» Իսթիեազլը (չըմէնտը.)	98-1/4
Տէվլէթի Ալիէնին 1877 Իսթիդ.	
Ըրազը	91-1/8
Տաիրա սանիէէ	77-1/2
Մըսըրըն Բոչիլտ Իսթիդրազը	100-1/4
1877 Մանճարիսթան Էսհամը	102-3/4
Դամպիօ Բարիզ 3 այ վատէ	25-50

Բարիս, 13 մայիս

Ֆրանսըզ ֆոնտսու 3 %	86-27 1/2
» » 5 %	120-30
Էսհամը Ումումիէ աչըլը	16-85
» » գաբանը	16-77 1/2
1865 Իսթիդրազը	88-
1869 »	88-
1873 »	86-
Ռումէլի չըմէնտը. Թահվիլա.	61-75
Օսմանլը Պանգասը	674-37 1/2
Գրէտի Լիոնէ	893-75
Ռուս ֆոնտսու 5 % (1877	96-3/16
Ռուսիանըն Շարք Իսթիդրազը	59-7/8
Իթալիա ֆոնտսու	91-
Մըսըր Իսթիդ. պիրլէշմիշ	392-50
Իսբանեա խարիճի Իսթիդրազը	25-1/2
Դամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-25

Բարիս, (Պուլվար) 13 մայիս

Ֆրանսըզ ֆոնտսու 3 %	120-30
Էսհամը Ումումիէ	16-85

Վիէննա, 13 մայիս

Լօնտրա իւզէրինէ գամպիա	117-95
Ռումէլի տէմիր եոլ Թահվիլաթը	28-20

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍը

Էսհ. Ումումիէ մայիս 2 աղշմ. գբ.	17-37
» » մայիս 4 սպհ. աչ.	18- 2
» » Լոն եիւքսէք	18- 6
» » Լոն աչաղը	18- 2
» » Սաաթ 5 տէ	18- 5
1863 Իսթիդ. (Մութօն) 6 % ֆ.	85-
1865 » » 6 % ֆ.	85-
1869 » (Բինար) 6 % ֆ.	84-
1872 » (Պոնտիւ Թրէզօր	28-1/2
1873 » (Բինար) 6 % ֆ.	81-
Ռումէլի չըմէնտըֆէր	60-
Բաբոր ղուրուշ	52-
Հէվալէսիզ »	37-1/2
Սագչէ ֆայիզի %	8-

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹը

Գրէտի ժէնէրալ 6 %	6- 2
Սօսիէթէ ժէն 6 %	5-14
Իսթանպոլ Պանգասը	10-15
Սօսիէթէ Օթօման	3-55
Թրամվայ 5 %	370-
Լավրիօմ (մատէն)	115-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍը

Օսմանլը լիրասը 100 ղրշտան	Ղ. Փ.
Ինկիլիզ լիրասը	109-30
Ֆրանսըզ ալթունու	87-21
Բօլ	90-
Գրիմիս ալթունու	51-25
Պէհազ մէճիտիյէ	107-36
Մէթալիք	207-1/2
Պէշլիք	213-
Սէթըրդ	129-
Պագը	665
Գարպոն գայիմէսի գաբիք	888

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍը

Լոն եիւքսէք	945-
Լոն աչաղը	945-
Սաաթ 3 տէ	945-

ՍՍՀԻՊ ՂԱԶԼԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

Ն՝ 4635 — 1881 ՄԱՅԻՍ 5 ՍԱԼԸ — 22 ԻՆՃԻ ՍԷՆԻ — ԱԼԱՖՐԱՆԿԱ ՄԱՅԻՍ 17 ՍԱԼԸ — Ն՝ 4635

ԳԻՆԸ ԹԵՐԹԻ

Իսթանպոլ իչին՝
Պիր սէնէ մէճիտիյէ 10
Սալթը այ՝ 5
Իւչ 2 ½

Պիր նիւսխէ 40 փարա։

Թաշրայար իչին
Պիր սէնէ, մէճիտիյէ 12
Սալթը այ՝ 6
Բօսթա իւճրէթի պէրզ այիտ տիր։

Ազատամիտ Եկեղեցի

ՄԻԻՆԱՏԻՍ ԷՐՃԻԵԱՍ

ԻԼՍՆԵԼՈՒՐ

Պիրինճի տէֆա իչին սաթըրը 3 ղ.
Իքինճի 2 ղ.
Իւչիւնճիւ 1 ղ.

Իրան սրրասրնա գօնդարմանան իլանաթ ու իխթարաթըն սաթըրը 5 ղ.

Մէքթուպպար Կ. Ք. Փանոսեան խամինէ եազըլըր
Իսթանպոլտա, Գալաթատա Բէնլիչէնպիհ-պաղարճընտա Իրսի խանընտա Ն՝ 41։

40 ՓԱՐԱ. — ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԵԹԻՎ ՍԱՀՄԱՆԱԳՐԵԼԻ ՍԱԼԸ — ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԵԹԻՎ ՍԱՀՄԱՆԱԳՐԵԼԻ ՍԱԼԸ — 40 ՓԱՐԱ.

ԹԷԼԷԿՐԱՖ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Բօմա, 16 մայիս

Գրալ Հաշմէթլու Ուսմպէրթօ հազրէթլէրինէ տայր գատա օրունտուզունա տայիր օրան շայիաեր Տիրիթլօ նամ դաղէթա թէդրիպ իտիւօր։

Բէթրէսպուրկ, 16 մայիս

Բուսիա իմբէրատօրու, գօնի Լօրիս Մէլիգ օֆիուն իսթիֆասընը գաթիէն գապալ իլէ, ժէնէրալ Ինեատիէֆ տախիլինէ նազընը թայեին օլունմուշ տուր։

Ժէնէրալ Ինեատիէֆին տախիլինէ նէզարէթինէ թայեին օլունմասը, զահիր օրան Զարքն թէմենիլտիը պաթրլէսի, ֆէվգէլատէ թախտիյինի էզհանը մուճիպ օլմագատա տուր։

Բօմա, 16 մայիս

Բօմատան Սթէնտրու դաղէթասընա տիթիատրի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր.

«Մ. Դումանտուրօս, տէվլէթի Այիէնին, արտադիր մէթրուբէնին թէրքինատէի սուր նիյէթինի խապէր վիրմէք, վէ էկէրչի տէվլէթի միշարիլէյհա շու թէրք վէ թէսլիմ մատէսինի կէճիքարիր իսէ, Եունանիսթանին քէնտի թէսհիսատթընատան մուաֆ գալմըշ օլաճաղընը իշար իյէմէք իւզրէ, տէվլէթլէրէ պիր նոթա կէօնտէրմէք թատավուրատա պուլունմագատա տուր։»

Պիրէրթ, 16 մայիս

Խրումիրլէր, Պիրէրթին ճէնուպի զարպիսինատէն 33 քիլամէթրօ ուզաղատա Մաթէօր նամ մահէլլ ճիվարլարընատա թօբանքեօրլար։

Իշպու ֆըրդարար ալէյհինտէ հարաքեատթը ատքէրիէնին կէրմիէթլէ իճրաատ իչին, Ֆրանսէդ ժէնէրալարը թարաֆընատան քեաֆֆէյի թէտապիր իսթիխամ օլունմուշ տուր։

Բօմա, 16 մայիս

Մ. Մէլլա, մէճլիսի մէպուսանրն տաղրլմասընը թալէպատէ խորար իտիեօր։

ԱԺԱՆՍ ԸԼՕՑԹԸՐ

Լօնտրա, 17 մայիս

Պու կիճէ եարը կիճէսէն պիր աղ ատնրա, Լիվըրբուլ բօյիս մէրքէզինին պիյիք դարբուսունատան տինամիթ պարատու իլէ տօլու պիր չիչէ սթրըմշ իսէ տէ, պէրէքէթ վիրմին քի ճամլարը գրմնադատան զայրի նէթիճէյի մուճիպ օլմամշը տուր։

Բէթրէսպուրկ, 17 մայիս

Ժէնէրալ Սդոպէլէֆ տիւն ադշամ պուրատա վարել օլաու։

ՄԻԻԹԷՆԷՎԻՅԷ

Պու կիւնքի Ֆարատա կէօրիւլէն հավատիպէր տիր.

Մէսէնճըրն վիրտիկի մալի մանթաղզէն, էվվէլկի կիւն Եունան մէսէլէսի իչին ադար իճթիմա իտիլմիշ տիր։ Լաքին Օսմանը մուրախասարը, իլը իճթիմատ արզ իտիտիքլրի տէօրմ թէքլիֆի կէրի ալմահա հէնուզ մէէզունիյէթ ախզ իտիմէմիշ օլաուգլարընը պէեան իտիքլրինատէն, մէզբիւր իճթիմատէն հիչ պիր նէթիճէ չըգմամշը տուր։ Հալ պու քի տիւնքի մէճլիսատէ, բիտիրէթէ կէօրէ, Սէրվէր բաշա մէզքիւր ատօրթ թէքլիֆի կէրիեէ ալմըշ տուր։

Մ. Կօչէն բաղար կիւնիւ հուզուրը Եահանէեէ չըգաբընատան, Եունան մէսէլէսի հադգընտա միւլագաթ վուզու պուլաուզու ղանն օլունմագատա տուր։

Բաղար կիւնիւ Այմանիա սէֆիրի վէ հէյէթի սէֆարէթ, սէրայատա պիեաֆէթէ տավէթի պուրունմուշլար իսէ տէ, գօնթ Հացֆէլտանամիղաճլըղը սէպէպիյլէ, մէզքիւր զիեաֆէթէ կիրէմէմիշ տիր։

—Պու կիւնքի Մէսէնճըրատա օգունուզունա կէօրէ, տիւնքի կիւն Եունան մէսէլէսի իչին սիֆերա վէ Օսմանը մուրախասարընատան միւրէքքէպ օլարագ, ատա օլունան մէճլիսատ, թախտիեէ մատաէսինճէ պիր իրիլաֆ հաուալինէ տայիր խայլի թէրազդր իտիրմիշ, վէ մէճլիսին մուամէլաթը, ալիթ ատվէթլէրին սէֆիրլէրինէ հիւանի թէէսսիրի մուճիպ օլմուշ տուր։

— Եինէ մէզքիւր զաղէթանրն պու կիւնքի նիւսխէսինատ եազըլարընա կէօրէ, Ֆրանսանրն Թունուսպէյինէ իմզալաթարրարը մուահէատ ալէյհինատ բրօթէսթօ իմամէք իւզրէ, Պապը Այիտէ հաղրլանան նոթա, թարաֆը հադրէթի Բասիշահիատէն հէնուզ թատավիմիշ օլմատըղընատան, մէզբիւր նոթա տէվլէթլէրէ կէօնտէրիլմիշ տիր։ Պապը Այիտէն պունատան էվվէլքի նոթատարընա պոզ տէվլէթլէր թարաֆընատան վերիլէն ճէվապատա, Թունուսատա Պապը Այիտէն հարիմիէթ հագգը, հիչ պիր սէնէտի բեամ իլէ գաթիէն թէէսսիսիմիշ օլմասընը պիլմիրիմիշ տիր։

—Իսթանպուլ զաղէթասընատա օգունուզունա կէօրէ, պունատան պէօյլէ էեալաթը միամիաղէնին ատզրուատան ատզրուեա խարիճիեէ նէզարէթի իլէ մուխապէրէ իտիմէյլի, Պապը Այիտէ թէէսսիս օլունան տայիրէյի մուխասուսէ իլէ մուխապէրէ իտիմէքտէտիր։ Պունատա բիսմիլլան Տէրիսատէթ գաբու քէթխիատասընէն իտիտիկի իտիրազատը, վէ էվվէլքի կիպի խարիճիեէ նէզարէթի իլէ մուխապէրէ իտիմէք խաթէմէսինի, Պապը Այի գապալ իտիմէտիկինատէն, Պապը Այի իլէ մէզքիւր գաբու քէթխիատասընը պէյնինէտէրի մուխապէրաթը բէսմիեէ գաթի օլունմուշ տուր։

—Պանդ Նոտիճնալ նամ Եունան պանդասը խմիզրազընէն պիր գուրասընատա 70,000 ֆրանգէդ պիր իրրամիեէ, Զարիֆի գումանեասընա խապէթի իլյէմիշ տիր։

—Էրէյլի մատէնինին, մատէնիլէրատէն թէշէքքիւլ իտէն պիր շիրքէթէ իրզամ օլունաճաղը իշիտիլիեօր։

—Զըգան ճիմատա իրթէսի կիւնիւ Բանկալթի սաքինէրինատէն միւթէպէր պիր Հայ ֆամիլեասընատան Եիկիրմի եաշընատա պիր դրգ իլէ էլի եաշընատա պուլունան վարիսէսի, եէմիշ օլաուգլարը չաեբը բէյնիրինատէն ղէհիրլէնիրէք, ազ դարսըն բազար ադշամը էօյլեճէրլէր իլէն, պէրքաթի վերին վագթինատ յազրմ կէլէն միւսաֆատի իճրա իտիլէրք, դուրթուլմուշար տուր։

—Լօրտ Տրֆրինին Տէրիսատէթ Ինկիլթէրրա սէֆարէթինէ նասապ օլունմասը իւզրինէ, ալէյհինտէ Ինկիլթէրրա հիւքիւմէթի ճանիպինատէն Պապը Այինին մուվաֆֆաղաթընը սիւալ զըմնընատա, ատէթատէն օլան նամէ, տիւնքի կիւն կէլմիշ տիր։

—Էվվէլքի կիւն Եունան մէսէլէսի իչին, Ինկիլթէրրա սէֆարէթխանէսինատ վուգուի մուսամանէմ օլան իճթիմա, Օսմանը մուրախասընրն հազրը պուլունմամասընատան նաչի վուգու պուլամամշը, վէ պու քէյֆիեէթին սէպէպլէրի, սիւֆերայի էճնէպիեէ թարաֆընատան շիֆահէն Պապը Այիտէն իսթիֆսար իտիլմիշ տիր։

—Տիւնքի Իսթանպոլ զաղէթասը, Պապը Այինին Թունուս վալիսինի աղ իմամիկինի եազմշ իսէ տէ, պու կիւնքի Վագթի զաղէթասը իշպու խապէրի քիւլլիէն ճէրհ ու թէքզիպ իտիեօր։

—Տիւնքի կիւն Օսմանը մուրախասարը յա սիֆէրա եինէ իճթիմա, Եունան մուգավէլէսինէ տայիր մուզաքէրաթ իթմիշլէր տիր։

—Պաղատատան թէլէկրաֆլա վիրուա իտէն սոն խապէրլէրէ նէզարէն, վէպա իլյէթինին համա օրուն էսկի շիատէթի գալմատը, էհալիսէն 4,000 քիշինին չէկիլմէսի իճրասընը չատրրարա իդամէսինատէն սոլանը, Նէճէֆտէ, ալտֆրանկա մայիսին իքիսինէ դատար վէֆիեաթըն մրգատրը հատաք միթէվասսրթ իթիդարը յա, Եէվմի 56 եա էնմիշ, վէ իշպու չատրրարատա մուգիմ էհալի մուեանրնատա խատարը գալմատրը կիպի, վէպանրն մէնպաբ օրան էյլատատա վէ ճատարատա տախի պիր շէյ կէօրիւլմէմէքտէ, վէ Նէճէֆին քիւլլէն թախտիեէսի էմրինատ կէօնտէրիլէն թայիմամը մախսուսէ իւզէրինէ, իճազանա թէշէպպիւս օլունմագատա պուլունմուշ տուր։

—Գուրիէ «Օրիան» զաղէթասընէն Եանեատան մայիս 6 թարիխիլէ ալտրը պիր մէքթուպատա օգունուզունա կէօրէ, Զակօրի գաղասընա թապի գարիեէլէր, էշղբեանէն թատապլաթունատան գուրմուլամատրը ճիհէթլէ, էհալի, պու հայատուպար եիզիունէն տայիմա խէվֆ ու ատհշէթի իչինատ պուլունմագատա տրրլար։ Պոտմնէլս նահիեէսինատէն կէչէնկէրատ Եունան էշղբեասընէն աշքարտրը 3 քիշի, 800 լիրայի օսմանի պէտէլի իսէլաս իթասընը գոյ վէրիմիշլէր տիր։

—Կէչէն ճիմատա իրթէսի կիւնիւ, ատամի ատօրթ դարարարընատա, իչ ատօրթ նէֆէր Հայ, էլարապատը յա Զաղմանճ Ճուսատան [illegible] իչէն, արապաէրը զապթ իտէմէեր.ը, օրատան կէչմէքտէ օլան օն պիր եաշընատա, պիր գրդ չօճուղունու արապա չիյնէմիշ, վէ պու սրբատատա մէրգումանն Հայլարընն տախի ատադրարը ճիւղիճէ սադաթընմշ իսէ տէ, պիչարէ գրդ միթէսսիրէն վէֆատ իթմիշ, վէ թահգրգաթը լազրմէնին իճրատ իչին Հայլար բօլսէ թէսիմ օլունմուշլար տրր։

—Զըգան ճիմատա կիճէսի, ատամի իչի բատատէրիսատ, Եէտի գուլէ ճիմարընատա Բրկատ բազարը նամ մահէլլատ Պոթան սօղաղընատա վագը պիր մէյիտանէտ, պիր թաղըմ խալդ վէ մէյիտանէճիլէր պէյնինատ պիր միւնազատա չըգարագ, միւնազատա իտէնլէրատէն Եօրկի նամընատա պիրի սոլ մէմէսի իւզէրինատէն այէթի ճարիհէ իլէ վուրուլուպ, գաբատան տիշարը չըգարագ եէրէ տիւշիւշ, վէ տերհալ բէտեր վէ վայատէսի եէթիշիպ գալարարագ խանէսինէ կէօթիւրիլմիշ իսէ տէ, օն պէշ տագրգա զարֆնատա մէրգումմ միւթէսսիրէն վէֆատ իլյէմիշ, վէ տիկէր միւնազատա իտէնլէր զապթա թարաֆընատան տիղ ու կիրիֆթ օլունարագ, գաթիլ, տէպպաղ Բէլ Մէհէմմէտ նամընատա պիրի օլաուզու անլաշըլմիշ տրր։

ԽԱԶԻՆԷՑԻ ԷՎԱԳ

Մէզքիւր միֆիտ բիսալէնին իքինճի ճիւղի տախի չըգմշ տրր. վէ Սամի բաշա հաղրէթլէրիյլէ. էքրէմ պէյ, Ահմէտ Համմի էֆէնտի պիր մէրիզ, Պապը պէյ, վէ Մահմուտ Ճէլալէտտին պէյ հաղարատթընրն ատարը պէրկիւզիտէլրինի շամիլ պուլունմագատա տրր։

ՄԻԻՃԻԶԱԹ

Պալէատէքի իսմատ պիր բիսալէ թատպ իտիլէրէք, Ուզուն չարշըտա Ֆրէնկեան քիւթիպխանէսինատ իքիշէր դրուշա սաթըլմագատա տրր։

Մէզքիւր բիսալէ, Դայսէրիյէտէ, Վարդուկեան վէ Ենովքեան էֆէնտիլէր պէյնինատ օլուպ, վէ պիր չօգ էհալի հուզուրունատա օլաուզու հալատ վուգու պուլմուշ օլան միւֆիտ պիր միւճատէլէտէն իպարէթ պուլունմագատա տրր։

ԹՈՒՆՈՒՍ

ՐԷՍՄԻ

(Մագամը նէզարէթի խարիճնէյէտէն Լօնտրա, Բարիս, Բէթրէսպուրկ, Վիէննա, Պէրլին վէ Բօմա սէֆարէթի սէնիյյէներինէ մուահէատամ իլէ մուատատագ թէմամիյյէթի միւրիեէսինէ, վէ հուզուզը մէթպուլնէթինէ խալէլը ազիմ իրատ իյյէէն իշպուահանամէ ի բէատ ու ճէրհ իթմէեէ քէնտիմիզի պօրճու պիրիր, վէ պունու մէմլէքէթէ գարշը օլան վազիֆէմիզ իգթիզասընատան ատտ իտէրիզ։ Պինաէն ալէյհ, Պապը Այի, ահանամէյի մէզքիւրուն մամուլիեէթի ալէյհինէ գաթիէն, վէ էն բէամի վէ ալէնի ատրէթատ բրօթէսթօ իթմէկի, վազիֆէատէն ատտ իտէ, պունուն, հուզուզը հաղրէթը Բասիշահիյի մուխիլ պաղը ահվալը խարիդ իւլ ատէտ